

ՏԱՐԱԾՈՅՑ

“ՎԵՐԱՇԽՈՒՄԻ, Ի”

1920

Կազմեց
Տքր. Լ. Համբարձումեն

ՓԱՐԻԶ



ՎԵՐԱԾՆՈՒՅՆԴ

ՏԱՐԵՑՈՅՑ

Ա. ՏԱՐԻ

ԿԱԶՄԵՑ

ՏՕՐԵ ԼԵՒՈՆ ՀԱՄԱՐԱՊՈՒՄԵԱՆ

ՓԱՐԻԶ

ՈՂԲԱՑԵԱԼ ԵՂԲՈՐԾ

ՀԱՄՐԱՐՁՈՒՄ ՀԱՄՐԱՐՁՈՒՄԵԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ


Նախատակ Եղբայր,

Դմբաղդ Ֆակտուագիր մը, յուեկոյն դրուագներով, ար-
դիլեց որ ա'լ անգամ մըն ալ ևս քեզի չտևանամ ու դռն չտև-
նաս այնքա՞ս սիրած հայրենիքիդ պատութեան դրօշակին թէւս
վշտագին՝ բայց փառաշուրջորէն ծա-
ծանիլլը: Այժմ չեմ գիտեր նոյնիսկ
թէ ուր է այն հողի կտորը ուր քու
վտիս մարմինէ այնքա՞ն չարշար-
ուելէ յետոյ՝ պարփակուեցա:

Տօնական օր մը՝ օրուան աղ-
մուկէն հեռու, երբ հոգիս քեզմով
լեցուի, ու սիրսս նմուսի այն միտ-
քէն թէ, կեանքիդ Ֆիշտ ըողրոջ-
ման պահուն վայրենիներ քեզ բաժ-
նեցին քու ախնքան թափով նուիր-
ուած մոռքի աշխարհէդ, քու ծաղ-
կումք տեսմելէն երջանիկ ծնողքէդ
եւ քու տիրակոծ եղբօրմէդ, ես՝
չպիտի կրնամ ոչ խոկ արիւնագոյն
կակաջ մը թերեկ քու գերեզմանիդ:

Նախատակ Եղբայր՝ ընդունէ ուրեմն քեզի ձնուած
այս դոյզն հաստորիկը որ պատրաստուած է այն շրջանին, ուր
քու սգաւոր հայրդ ու մայրդ, վշտակոծ քոյրդ, թախծալի կո-
ղակիցդ ու վշտապատ եղբայրդ, կ'ողբան բուրը այդ հրայր-
ները եւ սէրերը որ պիտի ապրէիր եւ որ չապրեցար:





ՊԱՅԻ ԱՐԵ

ԵՒ

“ՎԵՐԱԾՆՈՒԽՆԴԻ, Ի ՏԱՐԵՑՈՅՑԸ

Պայքարով՝ բարքերը կը թրծուին, ազգե-
րը կը վերածնին, պետութիւնները կը հա-
ւասարակշռուին, յառաջդիմութիւնը կը հե-
տապնդուի, արդարութիւնը իր կայսրութիւնը
կը հաստատէ, ազատութիւնը իր հաւաստի-
ները կը գտնաই:

ԲՐԻԿՏՕՆ

Թերեւս շատ քիչ ազգերու վիճակուած է ունենալ
պատմութիւն մը որ հիւսուած ըլլայ շարունակական և
բազմապիսի պայքարներու ընդելուզումով մը։ Արդարէ
խաղաղութեան ո՞ր շրջանն է, որ հարիւրեակ տարի մը
պիտի հաշուէ, հայկական պատմութեան մէջ։ Ինչպէս
ըոլոր ազգերու պատմութեան՝ բայց մանաւանդ չայոց
պատմութեան առանցքը կը կազմէ կոփւը, որմէ կը ծնի
խաղաղութիւնը և որմէ թափ կ'առնէ քաղաքակրթու-
թեան հսկայ անխիւն թաւալումը։

Կոփւ՝ սահմանակից ազգերու դէմ։ որոնք ապուշ
միամտութեամը մը ուզած են այդ անօրինակ ապստամը
ազգը իրենց քաղաքական կամ քաղաքակրթական դե-
րիները դարձնել կոփւ՝ լեռներու շրջանակներով անա-

ոիկացած ձորերու մէջ քաշուած իշխաններու միջեւ,
որոնցմէ ամէն մէկը իր սովորութիւններուն ու օրէնք-
ներուն մէջ ամրացած, բացատականի հասնող անհատա-
կանութեամբ մը չի ուզեր ենթարկութիւն միւսին. կոիւ,
մրցակցութիւն՝ քաղաքներու մէջ, որոնցմէ ամէն մէկը
կը հպարտանայ, կը պարծենայ իր երկրին բարեմաս-
նութիւններովը. կոիւ՝ մէկ քաղաքին զանազան գիւղե-
րուն մէջ, որոնցմէ ամէն մէկը երգուեալ ախոյեան մըն
է իր գիւղի հոչակած պատւոյն. կոիւ, հակառակութիւն՝
մէկ թաղին և միւսին մէջ, կոիւ անհատներու մէջ և վեր:
ջապէս կոիւ, պայքար՝ ընդհանրապէս մտախո՞ն ուներք-
նասոյգ հայ անհատին՝ ինքն իր մէջ:

Եւ ահա այս անօրինակ կոիւին մատնուած ազգը
ճիշտ է թիւով մեծ չէ, բայց իր անդամներուն մէջ
նոյնքան անօրինակօրէն միս ու արիւն է դարձեր դի-
մանալու ճարպիկութիւնը, յարատեւելու յամառութիւ-
նը, յառաջդիմութեան սէրը և իր հողը ունենալու ան-
խորտակելի փափաքը.

Երջաններ եկած են ուր անհաւասար կոիւներու
մէջ անպարտուած է և ինկած, տիսմարներուն ու բար-
քարոսներուն խորհիլ տալով միայն թէ հոգեվարք է և
մահը մօտալուտ, բայց այդ յոզնարեկ հսկումները
եղած են պարզապէս վէրքը բուժելու և աւելի մեծ
պատրաստութեամբ, աւելի մեծ ոյժով ու աւելի կա-
տաղօրէն սկսուած կոիւը շարունակելու համար:

Այդպէս էր որ երկար լուսութիւն մը վրայ եկաւ, երբ
հայկական վերջի թագաւորութեան անկումէն յետոյ՝
այսօրուայ մեր զահիճներուն վայրագ նախահայրերը,
դարեր առաջ սանակոխ ըրին ամբողջ Հայաստանը
և պիտի ըստեր որ, ալ այս մահուան լոսութիւնն է որ

պատեր է: Եւ որքան սաստիկ եղաւ այդ հարուածը,
նոյնքան աւելի կատաղի եղաւ վերազարդնող պայ-
քարը, ինչ հոգ թէ ապաքինումը երկար տեւեց:

Եւ այդ պայքարը իր գագաթնակէտին ու պսա-
կումին հասաւ այս վերջի պատերազմին և որ միան-
գամայն լուծեց իր կոճիոը և ստացաւ իր սրբագոյն
բաւարարութիւնը:

Տարբեր երկինքներու տակ ցրուած, տարբեր խառ
նուածքով ու վարժութեամբ՝ բուռ մը ժողովուրդ է
որ տարապայման հերոսութեամբ մը կը ծառանայ,
զզալով կարծես, թէ վերջին անգամի մը համար է և
բազմաթիւ ճակատներու վրայ իր ամէնէն թանկագին
զաւակներուն բազկերակները լայն բացած արիւն կը
հոսեցնէ առատութեամբ:

Բայց ամէնէն հպարտանալին այն է, որ այս աղ-
զին քաղաքակրթական յառաջդիմութիւնն ալիր վարած
պայքարին հանգոյն պատմութիւն մը ունեցած է: Եր-
բեք մարելու համար կանդ չէ առած ան, իր դաղար-
ները սաղմնաւորման շրջաններ եղած են միայն, բա-
նալու համար աւելի գեղեցիկ և աւելի փայլուն ծաղիկ-
ներ:

Ամենառուժին թռնուփոհին մէջ իսկ, հայ քերթո-
ղը իր առանցնանցը քաշուած՝ ընդունակ եղած է իր
մտքերն ու երազները հիւսելու:

Արդ՝ պայքարի այս վերջին փուլին մէջ, ուր հայ
հանճարը ճշմարտապէս ահափեկիչ չափով մը վսաս-
ուեցաւ, հարկ չէ որ երիտասարդութիւնը իր գերա-
զոյն ճիզը թափէ որպէս զի ան երբեք չնուազի եւ
իր վերականգման շրջանը աւելի եղածին. չափ կար-
ճատել ըլլայ:

Մենք պարզապէս այս մտքին ծառայելու և մեր

տմնահին աւանդական արժանիքը—հոգեվարքի մէջն
իսկ երգել—հաստատելու համար է միայն, որ մեր ա-
մենահամեստ պայմաններուն մէջ, նախաձեռնողը կ'ըլ-
լանք՝ հատորիկի մը մէջ հաւաքելու թէ՝ տաղանդա-
ւոր սկսնակներէ զրութիւններ, որոնք ամենահաճիլի
նուէրը պիտի ըլլան—կը յուսանք—մեր ընթերցող հա-
սարակութեան, սպասելով միշտ, որ վաղը, ինչպէս
կ'ըսէ ֆրանսացի նշանաւոր ընկերաբանը, մեր անօ-
րինակ պայքարով ձեռք բերած հողին վրայ, յառաջ-
դիմութիւնը հետապնդուի, արդարութիւնը իր կայս-
րութիւնը հաստատէ, ազատութիւնը իր հաւաստիները
դտնայ, և այդ միջավայրին մէջ հայկական հանճարը
արժանաւորապէս ծլի ու ծաղկի:

ՏՕԹ. Լ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ





ԱՐԵՏԻՍ ԱԶԱՐՈՂՆԵԱՆ

Նախագահ Հայաստանի Նորբնտիք Խորհրդարանի

Եւ

Հայաստանի Հանրապետութեան Փարիզի Պատուիրակութեան

ՀԱԳԻՍ ԽՈՐԱՆ Է ԶԵԶ ՀԱՄԱՐ⁹

(ՄԻ ԷԶ «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԱՄԱՐ» ԳՈՐԾԵՍ)

ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Նաւը գնում է հա՛ գնում. նրա յաղթ կրծքի
տակ փշրւող ալիքները մոնչում են, ծառանում կա-
տաղօրէն և հազար ու մի ցաւադին յուշեր, պատ-
կերներ վերստին գլուխս են պաշարում, որպէս ով-
կիանոսի անհունից յոգնած թռչուններ, որոնք չեն
հեռանում կայմից:

Վերջալոյսի ցոլքերը մեղմիւ մարեցին ծովի
վրայ. հեռուն՝ արեւմուտքում լոյսերը մնուան. ծո-
վափի լեռների լանջերին ստուերները քաշւեցին խոլ
շարաններով, որպէս պատանած մեռելների թափօր:
Երկինքը նախ կարմրեց ինչպէս արիւնի դաշտ,
ապա կապարի գոյնով ծանրացաւ ծովի վրայ: Մեռ-
նող օրւայ տրտմութիւնը սուգի պէս բռնեց հորի-
զոնը, ու ծովը կապտեց. ապա երեկոյեան հովի
առաջ մեղմիւ փրփրեց: Խաւարն իջաւ, ծովի խա-
ւարը, յանկարծ ու միապաղաղ, ինչպէս մի անհուն
քող առանց ծալքերի, առանց երանգների, որ մի

(i) Այս տողերը գրուած են ուլսէն կովկաս վերադարձիս
1918ի Նոյնմբերին, նաևի վրայ:

վիթխարի աներեւոյթ ձեռք շտապով փոեց ու անցաւ: Ու գիշերւայ հետ մի ծանր ու անորոշ ցաւ հոգուս վրայ թառեց անէծքի պէս: Մօրս մահը յիշեցի և հօրս հոգեվարքը, երբ ես այնպէս փոքր էի, ու այնպէս անպաշտպան ու տրտում որբուկ. ու յիշեցի նաև, որ մեր գիւղում մեռելները երբէք դագաղ չունին, և գերեզմաններն առանց քարի շուտ են կորչում: Ու յիշեցի, որ մեր աշխարհում որբեր շատ կան, շատ, շատ, որոնք օրւայ այս խոհուն ժամին տրտմօրէն լալիս են իրենց մայրերի մահը և հայրերի կարմիր հոգեվարքը:

Հսկումի գիշեր է ինձ համար:

Կ'ուզէի բոլոր անյայտ, կորած շիրիմների վրայ խունկ ծխել այս պահուն:

Ահա մտածումս պաշտամունքի երկիւղածութեամբ դառնում է ՆՐԱՆՅ, որ այլեւս չկան ու գերեզման չունին: Չորս ամիս առաջ այս խոկ ճամբաններում, այս խոկ ծովի վրայ գունատ հաւատ ունէի տակաւին, թէ նրանք կան: Այնպէս դժւար է ընդունիլ մեծութիւնների անէացումը: Եւ յետոյ մեր յաւիտենական խեղճութեան մէջ կեանքի այս անծայր թշւառութիւնների հանդէպ, մեր հոգին որպէս գերազոյն յենարան, կառչում է պատրանքին, յայսին: Ուզում ես հաւատալ, որ անգամ բարբարոս մարդու մէջ հին արիւնոուշտ դազանը այլ ես այնպէս սարսափելի չէ, որ նախնական մարդու էութեան մթին խորշերում, խղճի մի մոռացւած անկիւնում կարեկցութեան ասեմ, թէ՝ բա-

բութեան մի ցոլք է պլպլում, որպէս մի խաւար ներքնայարկում մի աղօտ կանթեղ: Ուզում ես հաւատալ, որ ամենավայրագ ձեռքն իսկ չի զօրի, չի բարձրանայ երբ առջեւն է կանգնած այնքան վճիռ արդարութիւն, այնքան հարուստ, այնքան պերճ մտածումներ: Ով և լինի այն մոլեգնած թշւառականը բաց անապատում, ուր Աստուած այնպէս մօտ է, ի՞նչպէս կարող էր աստւածային կայծը մարել մի Վարուժանի, մի Սիամանթօի: Ամենանախնական վայրենիներն իսկ լուսաբացին մանուկների պէս ժպտուն են արեւի ցոլքերին, ի՞նչպէս կարող էր Թիւրքը չժպտալ մտածումի, գեղեցկի այսքան շքեղ արշալոյմներին:

Այսպէս էի խորհում, հաւատ ունէի ու չէի կեղծում, երբ յոյսի խօսքերով էի հանգստացնում Հրաչի, Վարդգէսի, Գրիգոր Զօհրաբի, Զարդարեանի հայրիկ, հայրիկ հեծեծացող զաւակներին. սին սփոփանքի, համար չէր, երբ հաւատով ժըպտում էի Խաժակի փոքրիկներին և յուսատու լուրեր ուղարկում Ակնունու պառաւած մօրը, որ տարիներից ի վեր ակնդէտ սպասում է իր ազիդ զարիբին և այդ սպասումով փախչում է գերեզմանից: Եւ յուսով ժպտում էի ամենքին, ամենքին բոլոր մեր մտերիմների հարազատներին, որոնք տարիներից ի վեր աչքերը ճամբին, ականջները ձայնի, մնում են զրան թրխկոցին և ծանօթ ոտնաձայնին, որ չկայ, չը կայ. . .

ի եղան վարուժան, Սիմոնի դադաղի վրայ ասացիր՝

«Հա՛րս, ճրագը բեր» . . .

Քո և ընկերներիդ գերեզմանները որոնելու համար ո՛չ մի ճրագ չը մնաց, մեր բոլոր օջաղների լոյսերը խաւարեցին.

«Հա՛րս, ճրագդ մա՛րէ. . .»

* * *

Եւ այժմ՝ երբ փախչում եմ Մեծ Եղեռնի քաքից, հոգիս յոյսից ու հաւատից թափուր՝ մեղմիւ հեծեծում է խաւարի մէջ։ Սփոփիչ պատրանքը չքացաւ. Թիւրքը եւ աստւածային կայծը զիտէ մարել։

Ու ծովից հանդարս բարձրանում է երեկոյեան մշուշը և նրա ծալքերի հետ մի անհուն թախիծ սիրտս է սղմում։ Բաց, անեղը ծովը խոկում է ինձ հետ. ալիքները սարսուռ ունին մտածումի, և խաւարը՝ խուր, անորոշ տնքոց։

Անապատներում բարբարոսներին կոխան եղած ու փոշիացած մեր հարիւր հազարաւոր հարազատների համար արցունքս քիչ է. մեր մայր հողն է մորմոքում նրանց համար ծանր ու թաւ հառաչանքով։

Ես՝ որ տրտում երգասացն եղայ ցեղիս վիթխարի Տառապանքին, այսօր, գիշերային այս մենութեանս մէջ միայն ձե՛զ համար արցունք ունիմ, ո՞վ մտածումիս եղբայրներ։

Ահա հոգիս բաց խորան է ձեր նուիրական յուշերին, ուր ինքս եմ քուրմն ու ինկարկուն. ո'չ յուղարկաւոր ունիմ, ո'չ թաղում, ո'չ գերեզման. մենակ եմ բուրփառարկու ձեր նւիրական պատկեր-ներին:

Մենք պալքարում ենք դեռ, ու մեր ճամբան դաժան ու հեռու, ձեր հզօր շունչին ենք կարօտ, ձեր բրոնզէ ոգուն ու կամքին. ահա ձեզ եմ փընտում այս գիշեր, ձեր դիւթիչ պատկերներն եմ պրապում յոգնած երեւակայութեանս մշուշի մէջ:

Ո՞վ էք դուք, որ այսպէս յամրաքայլ ու վեհափառ անցնում էք անսապատների դեղին մշուշի միջով. ճանաչում եմ ձեզ, ձեր ազնւական ճակատները գիտեմ, ձեր հրացայտ աչքերը, ձեր դէմքերի պայծառութիւնը:

Եղբայրնե՛ր, եղբայրնե՛ր, դուք մարտի, զրչի, մտքի, սիրոյ, տանջանքի իմ եղբայրնե՛ր. ձեր ծւատւած միսերը ցասկոտ արեւը կերաւ անսպատներում և ձեր կրոնիները բարկ աւագներն ու իժերը կրծոտեցին: Զը յոգնեցի՞ք, ահա հոգուս մէջ մի անհուն խորան կայ ձեզ համար, ընդարձակ՝ որպէս ծովը և սուրբ՝ որպէս ձեր արիւնը. հանգչեցէ՞ք, հանգչեցէ՞ք, դուք իմ յոգնած ու տառապած եղբայրներ, դուկ վաստակաբեկ ուխտաւորներ ազատութեան կախարդական տաճարին, դուք քուրմեր ու ողջակէզներ աստուածային կրակին: Հանգչեցէ՞ք, հանգչեցէ՞ք, չէ՝ դուք շատ էք յոգնած: Ահա հոգիս խորան է ձեզ համար:


Ո՞վ էք դուք, որ ուխտւածների երկիւղած թափորով անցնում էք այսպէս դժւարին ճամբաներով. ճանաչում եմ ձեզ ձեր ճամբաներից. որով միայն դուք գիտցաք անցնիլ, դուք, որ ձեր ցեղի խիղճը շալակած գնում էք բաղխելու Աստծու փակ դները: Զուրէ, զուրէ, բոլոր աստուածները վաղուց են մեռել, և նրանց տաճարները վաղուց են աւեր. ո՞չ գուռ կայ բաղխելու, ո՞չ զթութիւն ու արդարութիւն հայցելու երկնքից: Մի Աստւած կայ կենդանի ու նա անյայտ է, որպէս խիղճը տիեզերքի. մի տաճար կայ կանգուն, որ այնպէս հեռու է, որպէս երազն անհունի. յաւիտենական արդարութեան տաճարն է այն. ու հազար հազար սերունդներ մարել են նրա դաժան ճամբաներում, ինչպէս դուք վրշուեցիք չարիքի կրունկների տակ: Եղբայրնե՛ր, եղբայրնե՛ր, իմ նահատակ եղբայրներ. ե՛ւ ձեր խաչը ծանրէ, ե՛ւ ձեր ոսկորները մաշւած անիրաւութեան անծայր առապարներում. հանգչեցէք, հանգչեցէք. չէ՞ դուք շատ էք յոզնած: Ահա հոգիս խորան է ձեզ համար:

Ո՞վ էք դուք, որ մրրկի պէս անցնում էք սուրալով, և արիւնը շատրւանի պէս շփում է երկնքի ճակտին ձեր բաց վէրքերից. ճանաչում եմ ձեզ, գիտեմ, ցատում ունիք, ձեր հրաբուխ հոգիների ժայթքումը: Զեր ատամների կրճատոցն եմ լը-սում, և ձեր բոունցքների ճարճատումը: Հանգի՛ստ, հանգի՛ստ զուր է փոթորկումը ձեր հոգիների: Զեր արիւնով գրւած մեծ զիրքը կայ, որ հազար, հազար

սերունդներ պիտի կարդան և նրանց աչքերում ձեր
աչքերի ցոլքն է, և նրանց հոգիներում ձեր արդար
ցասումը, և նրանց բազուկների մէջ ձեր կորովը, և
նրանց շրթունքներին ձեր պատզամմները նւիրական։
Լսո՛ւմ էք դոփիւնը ուտների և խուլ զրնդիւնը հե-
ռաւոր։ Այդ ՆՐԱՆՔ են գալիս, նրանք, որ պիտի գան,
իսկ դուք հանգչեցէ՞ք, հանգչեցէ՞ք, չէ՞ դուք շատ էք
լոգնած։ դուք վաստակաբեկ ուխտաւորներ ազա-
տութեան կախարդական տաճարին։ Ահա հոգիս խո-
րան է ձեզ համար։

Ծովը եռում է, ծովը փրփրում։ ալիքները մը-
տածումիս սարսուն ունին, և խաւարը մի անծայր
տնքոց, որ հոգուս հառաչանքն է նրանց համար,
որոնք այլ ևս չը կան ու գերեզման չունին։

Ա. ԱՀԱՐՈՒԵԱՆ





Այրիներու ապօտամարանը Դամալու գիւղի

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆԿԱԽ

(Ծինք անկեղծ զինուոր ևնքի) եղանակով

Յաղթող քաջ զինուորներ կուզան քայլերգով
Փառապանձ դրոշակ փողփողի փայլով,
Օրիորդ, պատանիք բռնեն ահա պար,
Ուրախ են ամէնք՝ սրտով շնորհակալ:
Մեծ տօն է այսօր, Անկախ Հայաստան
Կեցցէ աննըկուն:

Հեռացաւ խոր ձմեռ, ահա պերճ գարուն,
Կորաւ պիղծ բռնութիւն, ազատ է հայ տուն,
Ծաղկով զարդարուին ամայի դաշտեր
Կործան գիւղ աւեր, շինուի, համտատուի:
Մէզ Հայաստանի Հանրապետութեան
Կեցցէ աննկուն:

Եփրատ ու Մայր Արաքս գոռան մոնչեն,
Ճորոխն ու հըրազդան անուշ մրմնջեն,
Մեծ աւետաբեր Հայոց դաշտերուն,
Բիւր բարիքներով տի լցուի հայ տուն:
Կայտոեն մանուկներ, գոչենք միաձայն
Կեցցէ Հայաստան:

Մասիս ու սուր Ախիան ձիւնով շողշողուն
Իրար ողջոյն կուտան լի սիրով զեղուն,
Աղբիւրներ բիւր ունի բիւրածը ծաղկուտ
Օրհնենք կը տեղայ, ոչ գնդակ կարկուտ:
Ցնծայ Այրարատ, քաջ Վառապուրական,
Կեցցէ Հայաստան:

Դարերու տառապանք պատմութեան բաժին,
Քաջարի հայ մարտիկ վանեց թշնամին,
Ազատութեան սուրբ ջահ մեր ձեռքը բռնած՝
Սէր, լոյս, ներշնչենք Ազգիս փառափանձ:
Հայեր, ալ գործենք, ազա տենք ահա,
Քաջ Ազգ թող ցնծայ:

Թող ողին հայրենի գայ թեւատարած,
Սաւանի սարէ սար թոխքով յաղթապանծ,
Սուգ, վիշտ ու տիրութիւն չքանան անհետ,
Թող կորչի խաւար չարիքն ալ իր հետ:
Կեցցեն հայ քաջեր, գոչենք սիասին,
Անկցի թշնամին:



ԲՐՈՒ. Ա. ԽԱԶԱՏՐԵԱՆ

Սանկասարեան և Կեդրոնական վարժարաններու
նախակին քաղմբախտ տնօրէնք

ԹԱՂԵՑՔԻ ԹԱՂԵՑՔ

— Ի՞նչ է այս վիճակդ տէր պապա:

— Աստուծոյ թաղումը կը կատարեմ տղաս: Այսքան զուլումի առջեւ միայն դիակները կընան լուռ մնալ, անոնց միայն ներելի է քար անտարբերութիւնը: Աստուած, մեր պապերուն անուշ, տոհմիկ և ողորմած Աստուածը մեռած է մեռած: ամբողջ հայութիւնը յուղարկաւորութիւնը կը կատարէ՝ խենթօրէն զոհելով անձը, ինչքը և պատիւը....:

Թափթփած, բեռնակը տարագին տակ ծըպտուած բաւական զարգացած քահանայ մըն էր Տէր Նորայր: Մանկութեան մատաղ հասակէն բողոքականութեան կրօնական բովին մէջ թրծուած էր: Տարիներ շարունակ Աստուծոյ սեղանին առջեւ վիզը ծուռ աղօթած, չի գործուած մեղքերու համար թողութիւն խնդրած էր: Իսկ այժմ երեսի վրայ թողքուած, գաղաններու ձեռքը խաղալիք դարձած էր թէ ինք և թէ իւր հաւատարիմ ոչխարհօտը:

Առաջին անգամ երբ վրանս այցելեց, չի ճանչցայ. իւր խնկարուր Օրհնեայ Տէրը մեծ զարմացումի ենթարկեց:

— Ի՞նչ է այս վիճակը տէր տէր, ո՞ւր է տարագդ...:

— Տարա՞զ, այլեւս տարազ չունիմ, զայն յաւիտենականօրէն Աստուծոյ դադաղին ծածկոց ըրի՛:
Այդ ալ շատ տեսաւ, անով իւր զվարած մարմնոյն
յետին մնացորդները ծածկել ուզեց: Տուի՛, երեսին
է այս շպրտեցի...:

— Խնդրեմ Տէրտէր պատմէ՛, ի՞նչ ունիս, ի՞նչ
անսակնկալ վերիվայրումի պատճառը:

— Պիտի թաղեմ, պիտի թաղեմ, անպայման
պիտի թաղեմ այս հրեայ Աստուծոյ որ դարեր շա-
րունակ ուզեցինք հայացնել: Ե՞ր կտրիճներուն բո-
սոր արիւնով ներկեցինք իր պատմուճանը: Բայց
ապշութիւնը վերջ մը ունի, խենթերու, ցաւա-
գարներու աստուծոյն պէտք չունինք այլ եւս, կը
հասկնա՞ս: Եօզդատցի եմ, ջերմեռանդ մժոնորտի
մէջ մնած աստուածաշրջական պարբերութիւննե-
րով խճողած եմ մտքիս թարմ խորշերը որ այ-
սօր կ'ուզեմ խլել և երեսին շպրթել: Այս ծանր
լուծը սիրով ընդգրկեցի. խոր համոզումով քարո-
զեցի կարծեցիալ վսիմ գաղափարները: Ներեցի
և ներել սորքեցուցի, սակայն այսօր կը տեսնեմ թէ
բոլորն ալ սուտ է, բոլորն ալ կեղծիքի քօղին տակ
ծածկուած անուշ դեղահատներ են որ մեզ չնշեցին:
Եօզդատէն 200 կտրիճներու հետ զիշերանց անա-
կնկալօրէն ձերբակալեցին և ճամբայ հանեցին: Եօ-
թը զաւակ ունիմ որոնցմէ վայրկեան մը իսկ չէի
կընար զատուիլ բայց այսօր չեմ գիտեր թէ ո՞ր


անծանօթ քարերու, մացառներու տակ անօթի ծարաւ կը գալարուին: Ա՛խ եօթն ալ իրարմէ մէյսէկ տարի պղտիկ, շուքիս տակ ճլվլուն թռչուններու պէս կը մեծնային: Իսկ իմ քաշած տանջանքներ'ս.... Կը տեսնես այս մօրուքս, շատ մը եպիսկոպոսներ կը նախանձէին: Ճամբան լպիրշ ոստիկան մը այս օծուն մօրուքիս վրայ քարիւդ լեցնելով այրեց: Մազապուր ազատեցայ: Լափող բոցին ի տես խենթի պէս երեսս հողերուն մացառներուն, քարերուն սկսալ քսել:

Օրհասական գալարումներու տակ մոնչող առիւծի նման զժութիւն, կեանք մուրացի, ոչ ոք լսեց այդ անդնդախոր հառաչանքներս: Խնդացին վրաս, ծաղրեցին զիս: Ազատեցա՞յ, փա՛ռք ոստիկանիս, ան նորէն խղճի եկաւ, փա՛ռք դրամին, ա՞ն միայն կըցաւ արգելափակուած խիղճերը արթնցնել: Թաղենք այդ Աստուածը, խենթերուն ձգենք այս կրօնքը, մենք, նոր և առողջ կրօնք մը պէտք է ստեղծենք եթէ կուզենք փրկուիլ, եթէ կուզենք ստեղծագործող մեր ուժերը ունայն տեղը չի վատնել....:

Ըստ և խենթի պէս վրանէս դուրս թռաւ: Գաղթականները Օսմանիյէ կը թափէին, խժդութիւնները կը սաստկանային:

Քահանային ձայնը դեռ ականջիս կը հնչէ:

— Թաղենք, թաղենք....:



ԲԺԵՇԿ ՀԱՍՈ ՕՀԱՆՉԱՆԵԱՆ

Անդամ Հայաստանի Հանրապետութեան
Փարիզի Պատուիրակութեան
և Հայաստանի նորընտիր խորհրդարանին

ԱՐԵԱՆ ԿԱԹԻԼԸ

—————*—————

Ռ. Զարդարեանի Անմեռ. Յիշատակին

Հայրենական ծիծեռնակները տրտմագին տարմերով
եկան թռչիլ հոգիիս վրայ երազիս մէջ, ինձ բերին
Բուռսած շիրմիդ կամարին վրայ, կանանչի ծիլ մ'հո-
գեթով,

Հոն կը շողար քու հուր սրտէն հոսած կաթիլն
արիւնին:

Խորհրդանոյշ անոր փայլէն, վառեցի ջան երազիս,
Տըրտում սիրտըս փոթորկեցաւ, ամրուռներով վե-
րըստին,

Լացաւ մեղմիկ՝ արցունքներով, լացաւ երկար իմ
հոգիս

Ծունկի եկած առջին լուսեղ այդ արիւնի կաթիլին:

Երկիւղագին շօշափեցի զայն մատներով դողդոջուն,
Վըրիժագոռ ամպրուպներու ձայներ անկեց ինձ եկան,
Ու բոցավառ ճաճանչներու ուժեղ ժայթքում մը
անհուն

Ունեցաւ ան, որ զիս քօղեց պատանքով լոյս-ծիա-
ծան:

Ծիծեռնակներն ինծի ըսին թէ պահած են հոգատար
Հստուերին տակ իրենց թեւին, զայն ջերմին դէմ
արեւին,
Թէ սրտերու մէջ պիտ' թափին հոգիիդ լոյսը պա-
ծառ
Ալիքներն ալ փրփրակոհակ քու ամեհի վըրէժին:

Քաղցըրութեան վըրայ անոր լացի արցունքը սրտիս,
Ծիծեռնակները թեւ առին արտասուազին տարմե-
րով,
Անոնք առին իմ՝խորունկ սուզը անփարատ, ու հոգիս
Պրկող ցաւին հետ կարօտըս և սրտիս սէրն ու գո-
րով:

Թեւ առէք շուտ ծիծեռնակներ թոէք անցէք սահ-
մաններ,
Տարէք արցունքս եղբայրական նահատակին թան-
կագին,
Որ կը նիրհէ հեռո՛ւն անյայտ հողերուն մէջ սըգա-
ւէր
Կանանչն անոր հողակոյտին ցօղէք շիթովս ար-
ցունքին:

Փըշըրուի կուբծքը քընարիս, մատներուս տակ հըն-
չելէն,

իր տրամութեան լացող տաղերն հեծեծագին,
արիւնոտ,
թեւ առէք շուտ ծիծեռնակներ, կապոյտին տակ
լուսեղէն
Տարէք սիրտըս արցունքիս մէջ, իր շիրիմին ան-
ծանօթ:

1919 Մարտ 19,

Ատիս-Ազապա

ԿԱՐԻՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ





Ռ. ԶԱՐԴԱՐԵԱՆ
Տաղանդաւոր գրագէտը

ՓԱՐԱՅԵԼ ՕՐԵՐ

Միք. Վարանդեանին

Բքաշունչ ձմեռը կորաւ, գնա՛ց հայրենի աշ-
խարհէն: Բքաշունչ ձմե՞ռ, ցուրտ, սասանեցուցիչ
հեղեղներով, թէ՛ կատղած հրաբուխ հրաշէկ, հա-
մայնակուլ լավայով: Ո՞րը: Ա՛ն, յաւերժական, ող-
բերգու աչքերով միայն չնայի՞նք զուլումի, արիւ-
նաներկ երկրին, որուն զմրխտեայ լեռանց մշկա-
հոտ կողերէն կենծաղիկներն ու կարմիր կակաչ-
ները իրենց աղու թերթիկները բացած, խօլօրէն
կը ժպտին չայաստանի աննման զարնան:
Յուսարե՛ր զարուն. որքա՞ն անուշ են քու թովիչ
արեղակիդ ոսկի ճառագայթները, եւ որքա՞ն զեղե-
ցիկ զուլալ առուակներուդ մարգարիտ փալվիում-
ները սաղարթագարդ պուրակներու խորհրդաւոր
գրկին մէջ:

Հայաստա՞նի զարուն, դո՛ւն չքնաղագեղ կոյս,
հազա՞ր պարծանք վարդակարմիր հորիզոններուդ,
որոնց հրավառ արգանդին ալքերէն զգլսիչ արշա-
լոյսը բոցագառեցիր այս ցուրտ ու ցաւօտ օրուան:
Օ՛ աննման արշալոյս պաշտելի հայրենիքիս, թո՛ղ
իմ կարօտակէզ հոգին արբենայ քու եղեմական
երանգներուդ հոգեղուարձ ցոլքերովը, ու զերթ թի-

թեռ սիրակարօտ, անմահական յոյզերով խայտայ յաւէտ:

Օ՛ իմ ցաւատանջ, արփագեղ հայրենիք, դուն որ անհամար դարերու արեան ճապաղիկներուն և աղի արցունքներուն մէջէն զիտես ապրիլ ու ժրպտիլ ինչպէ՞ս զեղանի աստղերը քու թովիչ երկնակամարիտ, հազա՞ր ողջոյն բարձրաբերձ լիներուդ ձիւնածածկ կատարներուն որ դարերու սառնամանիքի մէջէն քաջարի պահակներու նման, արթուն կը հսկեն անծայրածիր սահմաններուդ: Ողջոյն Արարատեան դաշտիդ ծոցւոր արտերուն, Սուրբ Յակոբայ երկնապարզեւ աղբիւրին, Սիփանի սէգ սարերուն, Արագածի արծւիկի բոյներուն, Գայլատւայ արծաթաշող լճակին ու կիլիկեան արգաւանդ հողերուն:

Պանդուխտ, դարիպ Հայեր, սլացք տուէք ձեր միսացող հոգիներու ծւէն, ծւէ՞ն պատուած թեւերուն ու թուէ՞ք Հայաստան՝ ըմբոշինելու անոր ակնախտիդ զեղեցկութիւնը բնութեան, կեանքին ու ազատութեան: Ուշ զրէ՞ք սա պատմական, փառայել օրերուն, երբ ոճիրի, զեխութեան ու պոռնկութեան զազիր ու նանիր գարշ ոստանները ահագնազդորդ շառաջներով փուլ կուգան վրէժխընդիր հարուածներու համազարկ տարափին տակ, եւ որբացած, դալկաղէմ հայ աղջիկներ կուսական մատներով, ապրշում թելերէ կը հիւսեն ազատութեան ու անկախութեան յաղթական դրօշակը պատմական հայրենիքին:

Պի՛շ, պի՛շ նայեցէք թիւրաւոր որբուկներու վճիտ աչքերուն, տեսէ՛ք այնտեղ թագուն կայծերը ժպտուն, յոյսին երկիւղած հաւատքին ու թունաւոր վրէմին: Ա՛հ, մեր ամեհի հսկայ լեռներուն ծանրութեան չափ կրանիթեայ կամք կայ Հայ ցեղին առեղծւածային էութեանը մէջ պարուրուած: Ու որքա՞ն կ'արգահատիմ ես բոլոր թոյլերուն ու անահաւատներուն, որոնց մտքի ճրագներուն անթափանցելի կը մնան միմնշաղի տակ ծածկւած աղամանդեայ, արգասարեր արշալոյսները Արաքսի ու Եփրատի կանաչորակ հովիտներուն:

Զէ՛, անսամօթ դահիճներ դուք, չէ՛ք կընար տիեզերքի անխափան օրէնքները չնշել, լոյսը խաւարով հալածել, հաւատքը հուրով ու սրով այրել, յոյսը արիւնով խեղզել և կորովի, ընդունակ ցեղ մը եաթաղանով անձիտել:

Ի ծովէ մինչե՛ւ ի ծով, թող գոռ շեշտերով յայտարարի բոլոր բռնապետներուն, թէ քանի կապրին բուռ մը սրտցաւ հայեր աշխարհի վրայ, Հայն ու Հայաստանը պիտի մնան յաւէ՛տ անբաժան մասեր իրարու՝ ժամանակի անհուն և անսահման հոլովոյթին մէջ, որսվհետե՛ւ ամենակարողն Աստուած, երբ շունչ տուաւ առաջին մարդուն, իր կոխած գետինը մաս մը գողցաւ աստուածային, անմեռ ուժէն և փոխանցեց զայն թորգոմի զարմէն Հայքաջ ցեղին:

ՏՕԹ. Ա. ԹԱԳԻՈՐԵԱՆ

Ապրիլ 25, 1919 Նեկրորոն

(Կիպրոս)



Որբուիմներ ապաստանարանը մտնելէ առաջ



Դ Ր Ծ

Յայտնի թերոս և այժմ չայտառանի գինուորական
Նախարարի օգնական

3

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏԱՀԱՐԾ

Պ. Ա. Այարոննեանին

«Ես մի գունատ եմ. յոգնած ուխտառը եմ
մի անծանօթ աստուածութեան կախար-
դական Տաճարի...»

Ո՞չ նրա տեղը գիտեմ եմ. ոչ անոնք, միայն
կաղապարն է իմ հոգում եմ ականջնե-
րիս մէջ յարատես. զնդոցը կայ, այն
զանգակների ձայնն է կախարդական
Տաճարի այն անծանօթ աստուածութեան...
Հայեացքս յորիզոնին յառած եմ մաշուած
ցուաք ձեռքիս, ես ողջ կեանքս քայլում
եմ գէպ ի կախարդական Տաճարը ան-
ծանօթ աստուածութեան...»

Կը հասնի՞մ արդեօք, ես՝ յոգնած ու գունատ
ուխտառը կախարդական Տաճարին...»:

Ա. ԱԶԱՐՈՎՆԵԱՆ

I

Դ Է Պ Ի Տ Ա Ճ Ա Ռ

Մաշուած ցուազը ձեռիդ, գունա՛տ, ո՞ւր ես զնում,
ուխտառը,

Այս ԱՐՑՈՒԻՆՔԻ ՀՈՎԻՍԻՑ շտապումով անսովոր:—

Ուխտի եմ գնում ես դէպի կախարդական Տաճարն այն,
Դատարկ սափորն իմ ուսին, ուխտի եմ գնում
լոելեայն,
Ներկայել իմ սգաւոր սրտի իղձեր և կարօտ
Աստուածութեան անծանօթ:

Դատարկ սափո՞ր. . . —Եւ ա՞յդպէս ուխտի կը գնաս
դու, անցորդ,
Աստուածութեան անծանօթ: Յած իջեցրու, է՞յ սա-
փորդ:
Վերջին կաթիլ մ'արցունքի, ո՛ւր ՎիՇնը ժայռ է
դառել
Եւ որ ցաւոտ կապքերիս տակ բիւրեղանման է սառել,
Բիւրեղանման այնտեղ սարել է Արցունքի Հովիտն ողջ,
Բոլոր լացող մայրերի ստուերներովը դողդոջ. —
Դի՛ր քո դատարկ սափորի մէջ: Ապա տխուր խոպան
Շարունակի՛ր քո ճամբան:

* * *

—Մաշուած ցուպը ձեռիդ, մոա՛յլ, ո՛ւր ես գնում ուխ-
տաւոր
Այս Արիենի ԾՈՎԻ միջից վրդովումով խելացնոր:

—Ուխտի եմ գնում ես, ո՛ւխտի, դէպի Տաճարն անա-
նուն,
Սափորն ուսիս ուր վշտի կաթիլ մ'արցունք կայ
սարսուն.

Մատուցանել եմ գնում, ես արցունքոտ այդ անօթ
Աստուածութեան անծանօթ:

—Արցո՞ւնք, էհէ՛, միթէ՞ կարծում ես աստուածն այն
անծանօթ

Չունի իր ցօղն որ լինի քո արցունքին նա կարօտ:
Յած դիր սափորդ: Հուսկ կայլակն, էյ, վարդագեղ
արիւնի

Կողերիս մէջ՝ ուր խոցերն ոճրածարաւ դաշոյնի
կան, որտեղ Ծովն Արիւնի ողջ մակրդուել է բռնոր,
Որդեկորոյս հայրերի ուրուներովը բոլոր.—
Դի՛ք սափորիդ մէջ արցունքոտ: Ապա ամուլ և խոպան
Շարունակիր քո ճամրան:

* * *

—Մաշուած ցուպը ձեռիդ, հիւծա՛ծ, ո՞ւր ես գնում,
ուխտաւոր,

ՄՈԽԻՄՆԵՐՈՒ ՄԱՐԶԻ միջից դու վազ ի վազ և
մոլոր:

—Ուխտի եմ դնում ես դէպի այն Տաճարն, հէյ,
դիւթական,
Սափորն ուսիս՝ ուր արցունքի և արիւնի շիթեր կան:
Գնում եմ ես ներկայել, ա՛յ, արիւնոտ այդ անօթ
Աստուածութեան անծանօթ:

—Էլի արիւն... դու կարծում ես թէ աստուածն այն
անծանօթ

Չունի՛ զի՞նի՛, որ լի՞նի քո արիւնի նա կարօտ:
Ցած դի՛ր սափորդ: Պահել եմ մի կուց աճիւն և մճիր
Անպծառ, (1) հանգած իմ թռնրից՝ ուր զուարճացել է
Ոճիր,

Ճարճատունով փլատակների հալընի շէն գիւղերին
Որոնցից մարզն է կազմուել աճիւնների աշխարհին:
Եի՛ց զայն արնոտ սափորումք: Ապա մթին ու խոպան
Շարունակիր քո ճամբան:

* * *

Մաշուած ցուալլ ձեռիդ, հալա՛ծ, ուր ես գնում
ուխտաւոր
Մեռելների ԴԱՇՏԻ միջից դանդաղելով ակնկո՛ք:

—Ուխտի եմ գնում ես դէպի Տաճարն այն, հէ՛յ, լու-
սաճեմ,
Արնոտ սափորն իմ ուսին ուր կուց մ'աճիւն լցըել եմ,
Մատուցանել եմ գնում աճիւնալիր այդ անօթ
Աստուածութեան անծանօթ:

—Ուխտի՛ ես գնում արիւնընծայ...բարէ՛ աստուածն
անծանօթ
Զունի կայծե՞ր որ լի՞նի քո աճիւնի նա կարօտ:

Ցած դի՛ր սափորդ: Մի չորցած գանկ եմ թաղցրել
այս արտում՝

Ուր մորթոտուել են, վա՛յ ինձ, Ակումներով անպա-
տում,

Մշակ որդիկն իմ բոլոր շինարար մաճն ի ձեռին,
Մեռելների դաշտ դարձնելով մեր կենսախայտ ան-
դերին:

Այդ աճիւնին մէջ թաղի՛ր զայն: Ապա դարձեալ
կորդ, խոպան

Շարունակիր քո ճամբան:

* * *

Մաշուած ցուպը ձեռիդ, վհա՛տ, ո՞ւր ես զնում,
ուխտաւոր,

Այս ԽԱԽԱՐԻ ԴԺՈԽՔԻ միջից շտապ քայլերով
թաւալգլոր

— Ուխտի եմ զնում ես կախարդական Տաճարն այն,
Աճիւնալիր սափորն ուսիս, ուր թաղել եմ գանկ
մունայն:

Գնում եմ, հէյ, ներկայել գանկաթակոյց այդ անօթ
Աստուածութեան անծանօթ:

— Գա՞նկ ես տանում, ուխտաւոր... մի՞թէ աստուածն
անծանօթ

Չունի բաժա՛կ որ լինի այդ սին. գանկին նա կարօտ:

Յած դի՛ր սափորդ: Մի խանձոտած վերջին պատ-
րոյդ եմ պահել,
վերջին պատրոյդ՝ որի պլազման լեզով ջահել եմ
ջահել
կանաչարեւ մտքեր հազա՞ր և անծանօթ աստուծուն
Աւետարեր Խօսքի շունչով բոց եմ տուել արծարծուն:
Այդ գանկին մէջ ծրարիր զայն: Ապա բալուտ ու
խոպան

Շարունակիր քո ճամբան:

* * *

Մաշուած ցուպը ձեռիդ, կըա՛ծ, ո՞ւր ես գնում, ուխ-
տաւոր,
Սրբավազրի Ահեմների զուն կաղն ի կաղ և
անզօ՛ր:

—Դիպի Տաճարն հմալիչ ուխտի եմ գնում սիրաս ի
սուգ,
Գանկաթաքոյց սափորն ուսիս, ուր ծրարել եմ մի
պատրոյդ:
Մատուցանել գնում եմ ես պատրուգակիր այդ անօթ
Աստուածութեան անծանօթ:

—Մի անլեզու պատրոյդ հէ՞ . . . —եւ աստուածն այն
անծանօթ

Չո՞ւնի խորան աստղավառ, քո պատրոյգի՞ն է կարօտ: Յած դի՛ր սափորդ: Տեսնո՞ւմ ես, սա մի մասունք է օրհնուած,

Խաչափայտի մի բեկոր, հասկանո՞ւմ ես, ուր լար-ուած

Մի ցեղի սի՛րտն է գամել, մի Ցեղի մե՛ծ՝ այլ գերի, Հոտաւէտուած աղօթք-խունկով կործանուած բի՛ւր վանքերի:

Դի՛ր սափորումդ և այդ խաչ: Ապա վշոտ ու խոպան Շարունակիր քո ճամրան:

* * *

—Մաշուած ցուպը ձեռիդ, ընկճուա՛ծ, ո՞ւր ես գնում, ուխտաւոր,

Այս ՎՐԵԺԻ ԶՈՐԻ միջից դու հեւ ի հեւ, քրտնաթոր:

Ուխտի եմ գնում ես դէպի կախարդական այն Տաճար, եւ բարձել եմ մի բազմախառն սափոր ուսին իւ անճար:

Եւ գնում եմ ընծալել անօրինակ այդ անօթ Աստուածութեան անծանօթ:

—Կա՛ց դու, կա՛ց դու, ուխտաւոր, ցած դի՛ր մի քիչ այդ անօթ,

Որ տեսնեմ ի՞նչ ես տանում ձօն աստուծոյն ան-ծանօթ...:

Արցո՞ւնք, արի՞ւն, աճի՞ւն, գա՞նկ, պատրո՞յդ, մա-
սունք մի... խաչի՞...

Այդ ի՞նչ ուխտ է, է՛յ, անցորդ, հա՞, աստուածն
այն կը հաճի՞...

Ընդունիլ, ա՛յ քո այդ ուխտն երկչուների, տկար
ների...:

Մի շղթայ էլ չե՞ս ուզում որ լինի սափորդ անթերի...:
Զէ՛, ուխտաւոր դու պանդուխտ,

Թէ կամենում ես կատարուի քո մեծ ուխտ,

Ահա կը տամ ես քեզ մի սուր երկսայրի

իրաւունքի Ոյժն է դա, Վրէժին ԱրԴԱՐ, օ՞ն, արի՝
կապի՛ր մէջքիդ դու զայն պինդ: Ապա խրո՛խտ,
անխափան

Շարունակի՛ր քո ճամբան. :

II

S U Ճ U R H N Ա Խ Զ Ե H

— Զախշախ ցուպը ցեռիդ, յոգնա՛ծ, ո՞ւստի կուզաս
դու, անցորդ,

Ուխտաւոր ես այս Տաճարին լուսայորդ:

— Ես ԱրջՈՒՆՔԻ ՀՈՎՑԻՑ կուզամ, ուսիս բարձած
մի անօթ,

Ուխտի կուզամ՝ ոտարոպիկ աստուածութեան ան-
ծանօթ:

Ես արցունք եմ բերել նրան, էյ, միթէ չէ հնարին
Որ բաց անես ինձ դռներն այս կախարդական Տա-
ճարին:

—Նրան արցունք ես բերել... Օ՛, չէ հնար բնաւին
Որ վեհ դռները դիւթական այս Տաճարին քեզ բաց-
ուին:

* * *

Զախշախ ցուզը ձեռիդ, տրտո՛ւմ, ուստի՞ կուզաս
դու, անցորդ,

Ուխտաւո՞ր ես այս Տաճարին փառայորդ:

—Ես Արիինի ԾՈՎԻՑ կուզամ, ուսիս բարձած մի
անօթ,

Ուխտի կուզամ ես զլխարաց աստուածութեան ան-
ծանօթ:

Ես արիւն եմ բերել նրան, էյ, միթէ չէ հնարին
Որ բաց անես ինձ դռներն այս դիւթական Տաճարին:

—Նրան արի՞ւն ես բերել... Չէ կարելի, օ՛, բնաւին,
Որ սուրբ դռները մողական ալս Տաճարին քեզ բաց-
ուին:

— Զախշախս ցուպը ձեռիդ, տրտո՛ւմ, ուստի՞ կուգաս
դու, անցորդ,
Ուխտաւո՞ր ես այս Տաճարին փառայորդ:

— Ես Արիկնի ԾՈՎԻՑ կուգամ, ուսիս բարձած մի
անօթ,
Ուխտի կուգամ ես զլիսարաց աստուածութեան ան-
ձանօթ:
Ես արիւն եմ բերել նրան, է՛յ, միթէ չէ՞ հնարին
Որ բաց անես ինձ դռներն այս դիւթական Տաճարին:

— Նրան արի՞ւն ես բերել... Չէ՛ կարելի, օ՛, բնաւին,
Որ սուրբ դռները մողական այս Տաճարին քեզ բաց-
ուին:

• • •

— Զախշախս ցուպը ձեռիդ, թախծո՛տ, ուստի՞ կու-
գաս դու, անցորդ,
Ուխտաւո՞ր ես այս Տաճարին իմնկոյորտ:

— ՄՈԽԻԲՆԵՐԻ ՄԱՐԶԻՑ կուգամ, ուսիս բարձած
մի անօթ,
Ուխտի կուգամ ես կրծարաց աստուածութեան ան-
ձանօթ:
Եւ աճիւն եմ բերել նրան, է՛, կը լինի անհնարի՞ն.
Որ բաց անես ինձ դռներն այս մողական Տաճարին:

— Նրան աճի՞ւն ես բերե՛լ... Օ՛, անհնա՞ր բնաւին
Որ մեծ դոներն հմայական այս Տաճարին քեզ բաց-
ուին:

— Զախշախ ցուպը ձեռիդ, հոգա՛ծ, ուստի՞ կուգաս
դու, անցորդ,
Ուխտաւո՞ր ես այս Տաճարին սրբոլորտ:

— ՄԵՌԵԼՆԵՐԻ ԴԱՇՏԻՑ կուգամ, ուսիս բարձած
մի անօթ,
Ուխտի կուգամ ես, սրտաբաց աստուածութեան
անծանօթ:
Ես մի գանկ եմ բերել նրան, Է՛յ, չլինի՞ր հնարին
Որ բաց անես ինձ դոներն հմայական Տաճարին:

— Նրան մի գա՞նկ ես բերե՛լ... Ա՛հ, չէ՛ հնար բնաւին
Որ պերճ դոներն հրապուրական այս Տաճարին քեզ
բացուին:

— Զախշախ ցուպը ձեռիդ, դալկո՞տ, ուստի՞ կուգաս
դու, անցորդ,
Ուխտաւո՞ր ես այս Տաճարին շողայորդ:

— Ես ԽԱՀԱՐԻՆ ԴԺՈԽՔԻՑ կուգամ, ուսիս բար-
ձած մի անօթ,

Ուխտի կուգամ ես, մտաբաց աստուածութեան ան-
ծանօթ:

Մի պատրոյգ եմ բերել նրան, Էյ, կը լինի՞ հնարին
Որ բաց անես ինձ դռներն հրապուրական Տաճարին:

—Նրան պատրո՞յգ ես բերե՛լ...—Ոչ, չէ՛ հնար բնաւին
Որ շէն դռները թովչական այս Տաճարին քեզ բաց-
ուին:

—Զախջախ ցուպը ձեռիդ, վշտո՞տ, ուստի՞ կուգաս
դու, անցորդ,
Ուխտաւո՞ր ես այս Տաճարին աստղայորդ:

—ՄՐՅԱՎՈՅՐԻ ԱԼԵՐՆԵՐԻՑ կուգամ, ուսիս մի,
անօթ,
Ուխտի կուգամ ես, հոգեխոռ՞վ, աստուածութեան-
անծանօթ:

Ես մի խաչ եմ բերել նրան, չլինի՞ր, հէյ, հնարին,
Որ բաց անես ինձ դռներն այս թովչական Տաճարին:

—Նրան մի խա՞չ ես բերե՛լ...—Անց կա՞ց, հնար չէ՛, օ՛,
բնաւին
Որ լոյս դռները գրաւչական այս Տաճարին քեզ բաց-
ուին:

— Զախշախ ցուպը ձեռիդ, ցասկո՞տ, ուստի՞ կուզաս
դու, անցորդ,
Ուխտաւո՞ր ես այս Տաճարին հրաշոլորտ:

— Ես ՎՐԵԺԻ ԶՈՒՐԻՑ կուզամ, ուսիս ահեղ մի անօթ,
Ուխտի կ'ուզամ ես՝ սպառնազէն՝ աստուածութեան
անծանօթ:
Ես դատ ունիմ, դիւցազնական մի մեծ Յեղի Դատն
արդար,
Որ իրաւո՞ւնք է պահանջում նենդ Աշխարհից ան-
դադար...:
Մի երկսայրի սուր եմ բերել, կ'լինի՞ թէ ո՛չ հնարին
Որ բաց անես կղզուած դռներն կախարդական Տա-
ճարին,...:

Ու բացուեցան դռներն յանկարծ ճոնչիւնով անհնա-
րին,
Աստուածութեան անծանօթ կախարդական Տաճա-
րին.....:

III

S U Ճ U R Ե N Ն Ե R U

Մի զրախտավայր աշխարհ էր մեծ կախարդական
արդ Տաճար,

Նրա հոյակապ կաթողիկէն Արարատն էր վեհ,
ապայծա՛ռ:

Արծուեթոիչ Ազատ Մասսից մինչ ցլագլուխ խրոխտ
Տաւրոս

Մի կամար էր ձգուել հսկայ զերդ ծիածան ուղիա-
նոս:

Զոյք ծովերից իր շարն հիւսած երկինք գմբէթ էր
նրան ճահ,

Որի պորտից եօթնաստեղեան Հայկն էր կախուել
որպէս ջահ:

Յանկարծ լսուեց սուրբ Տաճարում զանգակների
ուկեզանգ

Գանգիւնը գոռ, թրթոռումներով խորհրդագլած,
քաղցրայանգ:

Եւ սիրալանջ սոխակների ասես աննիւթ մի կաճառ
Մեղեղիներն իրան գիւթիչ, գեղգեղներով բա՛րդ
անճա՛ռ,

Խառնելով այդ զանգակների թրթոռումներին բիւր,
անհո՛ւն,

Կազմում էր մի վսեմ համերգ, դաշնակութեամբ
անանուն,

Եւ Տաճարի անուշաբոյր մթնոլորտն էր մազնիտում
Մի հոգեզմայլ և կախարդիչ արթեցութեամբ անպա-
տում:

Վեհ խորանի առջեւ կանգնած մի պարթեւազն լու-
սազգեստ

Պատարագ էր մատուցամում բարձրախորհուրդ և
համեստ,

Զեռքում բոնած ճաճանչաւուխտ ոսկերաժակն հրա-
հոսան՝

Որի միջից կը փողփողէր լուսանշխարն հրաշաջան...:
«Առէք, արբէք..., այս է լոյսը՝ որ Տաճարն այս
սրբազն

Ազատութեան, Արդարութեան հիմերի վրայ անսա-
սան

կը հաստատէ: Նա Գիտութեան և Բարութեան լոյսն
է պերճ

Արի Յեղին Մտքին, Սրտին հրաշալի անունդն ու
անվերջ»:

—Քահանան էր խօսում այսպէս, աչքերն յառած
նշխարին՝

Որ լոյսի ակն էր անսպառ տաճարացած աշխարհին:

«Ազատութիւն, Արդարութիւն մեր մարտիրոս Յե-
ղին մեծ,

Թո՛ղ սուրբ լոյսով այս պարարուի նրա հոգին
տրտմահեծ:

Ազատութիւն արդարամարտ այս Տաճարին մէջ
հսկայ,

Արդարութիւն ազատամարտ այս վեհ Տաճ յա-
րակայ:

Այն Գիտութեան և Բարութեան լոյսն է մեր վրայ
ծագելու,

Լոյսը մեր հօր Լուսաւորչի.—Ալէլո՛ւիա, ալէլո՛ւ...»:
—Լուսեղին բիւր պարերի ձայնն էր խառնըւում
զուարթայորդ

Հաղար ու մի զանգակների զանդիւնին հետ մեծա-
դպրոդ:
Խորանին շուրջ պսակաւոր մարտիրոսներ էին
նրանք,
Քաջ դիւցազներ՝ Յաղթանակի բռնած դրօշներ լու-
սերանգ:

«Խաղաղութիւն թող լինի ձեղ...»— Պատկառելի
ծերունին
Ա՛յսպէս դարձաւ լուսապատին, պարզած աջ ձեռքն
անհունին,
Տալու վերջին իր օրհնութիւն: Ակնարկն յանկարծ
բոցափայլ
Ընկաւ հեռուն մի ուխտաւոր նորեկի վրայ անայ-
լայլ...»

«Խաղաղութիւն լինի եւ քեզ, ա՛յ իմ որդեակ կեն-
սարե,
Դո՞ւ էլ ուխտի ես եկել, հա՞, Տաճարին վեհ և
բարեւ:
Ճանաչեցի՞ր դու այժմ, որդեակ, Հայաստանեայց
սուրբ Ոգին,
Որին, գիտեմ, դու պաշտել ես և պաշտում ես
կաթողին:
Քո անծանօթ աստուածն է այն..., որին ուխտի ես
եկել,
Որին, գիտե՞ս, լուսախորան, կախարդական Տա-
ճարն էլ,— 4

Ուր կը տեսնես քո պապերի լոյսովիներն խմբովին,
Լոյսովիները նահատակ իմ քաջ որդւոց նոր և հին,—
Հայաստանն է իր անպակաս լոռովեան մէջ հա-
րազատ,
Դեւերից զերծ, իր սեփական իրաւունքի տէր,
ազատ...:
Երկրպագի՛ր այս խորանին, որտեղ խորհուրդն
սքանչելի
Մի մեծ օեղի, լուսախմոր այս նշխարի մէջ էլի
Անփշրելի և յարուցեալ մարմին զգեցած անապակ,
Որպէս անծուխ մի պատարագ կը մատուցուի շա-
րունակ...»:

—կախարդական այս Տաճարում աստուածութեան
այդ անմահ
Ի դիմաց իմ դիւցազն օեղի կ'երկրպագեմ ես կա-
մայ...»:

Ալէլո՛ւիա, ալէլո՛ւիա, ալէլո՛ւիա, ալէլո՛ւ,
Արեւագալն է դրախտավայր Հայաստանին փիթթելու:

Ալէլո՛ւիա, Ալէլո՛ւիա, ալէլո՛ւիա, ալէլո՛ւ,
Արեւն անմուտ տաճարակերտ մեր Տան շուտով
ծագելու...»:

— Զահը ձեռիդ դու, զուարթ, ուստի՞ կուզաս ան-
ցորդ անծանօթ.—

— կախարդական Տաճարից Աստուածութեան այն
անծանօթ:

— Զահը ձեռիդ, զո՞հ, ո՞ւր ես գնում դու, ուխտա-
ւոր անծանօթ.—

— Իէպի Տաճարն կախարդական Աստուածութեան
այն ծանօթ...:—

ԳԱՐԵԳԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ

Ապրիլ 1919 Երևանդէմ

(Դպրեվանքը)





Դավիթ
Արամի

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

— 30 —

(ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ)

Պղտիկ, համեստ տղայ մըն էր երբ «Ազատամարտ»ի խմբագրութեան մէջ մտաւ: Կարծեմ՝ ուսանող էր տակաւին: Բայց շուտով աչքի զարկաւ՝ հետեւելով թուրքիոյ ներքին քաղաքական անցքերուն,—որոնք սովորաբար ամէնէն անտեսուած բաներն էին պղասահայ լրագրութեան մեծագոյն մասին մէջ,—և որոնց մասին յաճախ շատ հարուստ ուսումնասիրութիւններ տուաւ:

Եւ սակայն, լրագրողի խմորը չունէր: Լրագրութիւնը՝ դէպքերն ու իրերը հագուեցնելու արուեստ մըն է: Դրէ՛ք լուսանկարիչ մը և նկարիչ մը միեւնոյն տեսարանին առջեւ: Առաջինին առած պատկերը հաւատարիմ արտագրութիւն մը պիտի ըլլայ՝ բոլոր մանրամասնութիւններով: Իսկ նկարչին վրձնածը թերեւս շատ բան պակաս պիտի ունենայ այդ մանրամասնութիւններէն, բայց այն տեսակ մը արդուգարդը զոր պիտի տայ այդ տեսարանին՝ իր տաղանդին լոյսը տարածելով անոր վրայ, աւելի հրապուրիչ բան մը պիտի դարձնէ զայն: Նուազ ճշմարիտ, բայց աւելի հաճելի, աւելի գրաւիչ չարկ կա՞յ ըսելու նաև՝ աւելի արժէքաւոր:

Դէպքերու և իրերու հարազատ արձանագրութիւնը չէ որ լրագրի մը արժէքը կը վճռէ: Խըմբագիր մը կընայ լուսանկարիչ մը ըլլալէ զգուշանալ, և լաւ կ'ընէ. բայց անպատճառ պէտք է նկարիչ մը ըլլայ, այսինքն՝ նկարչի մը պէս աշխատի: Որոշ ուղղութիւն ունեցող թերթիւնը համար մանաւանդ,— և արդէն ամէն թերթ, կուսակցական ըլլայ կամ ոչ, միշտ որոշ ուղղութիւն մը ունի,— ոչինչ այնքան վնասաբեր է որքան այդ լուսանը կարչի ճշմարտախնդրութիւնը:

Լրագրութեան անդրանիկ հնարիչը թերեւս չէր գիտեր թէ օր մը ի՞նչ սարսափելի գործիք մը պիտի դառնայ այն խոնարհ թերթիկը՝ որուն վրայ օրուան դէպքերը կ'արձանագրէր մանկունակ պարկեշտութեամբ մը: Այն ատեն՝ երբ նոր հնարուած էր, լուրը նպատակ մըն էր թերթին համար: Բայց այն օրէն ասդին ուր թերթերը որոշ ուղղութիւն մը ունին եւ կը հրատարակուին որոշ հոսանքներու համար, լուրը դադրած է նպատակ մը ըլլալէ, միջոց մըն է պարզապէս: Ահա թէ ինչո՞ւ ճշմարիտ հրապարակաղիրը այն չէ որ հայելիի մը հարազատութեամբ կը ցոլացնէ օրուան դէպքերն ու մարդիկը, այլ այն՝ որ այդ դէպքերուն ու մարդոց հոգի մը կուտայ, զանոնք կը մեկնէ կամ կը նկարագրէ իր ընդգրկած ուղղութեան համաձայն, զանոնք միջոց մը կը դարձնէ իր պաշտպանած զաղափարներուն տիրապետութեան համար:

Շատերու թերեւս գայթակղական թուի խըմ-

բազրի դերին այս սահմանումը, գայթակղական
անոր համար մանաւանդ, որ այդ սահմանումով՝
ձշմարտութիւնն ալ կը դազրի հրապարակագրու-
թեան նպատակ մը ըլլալէ, ան ալ պարզապէս մի-
ջոց մը կը դառնայ հրապարակագրին գրչին տակ:
ինչ օգուտ սակայն որ իրողութիւնը այս է: Բոլոր
նշանաւոր հրապարակագիրները մեծ ճշմարտա-
խոսներ չեն, այլ ճշմարտութեան մեկնիչներ, ինչ
որ նոյն բանը ըսել չէ: Արդէն ընթերցող մը որ թեր-
թի մը ընդգրկած ուղղութեան կուսակից է, ո՞չ
այնքան ճշմարտութիւն, որքան համոզման խորու-
թիւն և համոզելու յատկութիւն կը փնտոէ այդ
թերթէն: Վարպետ՝ այն հրապարակագիրն է որ խո-
րունկ համոզումներ ունի և կը յաջողի այդ հա-
մոզումները խորապէս արմատացնել ուրիշներու
մօտ: Եւ ասոր համար ստիպուած է ամէն բան
միջոց մը դարձնել:

Համբարձում Համբարձումնեան այս խմորը չու-
նէր: Շատ կարող հրապարակագիրներու ձեռքին
տակ կ'աշխատեր, բայց չափազանց ճշմարտախըն-
դիր ըլլալով՝ երբեք չպիտի կրնար լաւ լրագրող
մը դառնալ: Ճշմարիտ խմբագիրը՝ վարպետ խոհա-
րարի մը պէս է, միսի նոյն կտորները տուէք երկու
խոհարարի. այն եղանակով որով պիտի կրնան հա-
մեմել այդ միսի կտորները, շուտով պիտի տես-
նուի թէ ո՞րն է բուն վարպետը: Լրագրութիւնն
ալ լուրերը համեսելու արուեստ մըն է: Լուրը,—
ճշմարտութիւնը եթէ կ'ուզէք,— միսն է. իսկ այդ

լուրը մեկնելու եղանակը՝ համեմն է։ Այնպէ՞ս մը պէտք է համեմել, որ միսը դազրի այլեւս նպատակ մը ըլլալէ, միջոց մը դառնայ համեմը արժեցնելու։

Այդ տարապայման կերպով ճշմարտախնդիր տղան, երբեք չպիտի կրնար ըմբռնել ասիկա։ Շատ անգամ՝ կը գուարճանայինք իր միամտութեամբ, երբ ապշահար կը մնար թէ ինչպէ՞ս հաւասարապէս խելացի ու տաղանդաւոր նկատուող և իրենց ըրածին թողածին գիտակցութիւնը ունեցող մարդոց զըշին տակ՝ նոյն միագոյն իրը մէկուն կողմէ իրը սև, միւսին կողմէ իրը ճերմակ, երրորդի մը կողմէ իրը կարմիր, և չորրորդի մը կողմէ իրը կապոյտ կը ներկայացուէր, միեւնոյն համոզման խորութեամբ։

Երբեք չպիտի կրնար «գիտակից» մը ըլլալ, ինք որ ամէն բան ճշմարտութեան ապակիով տեսնելուն՝ էապէս գիտակից մտայնութիւն մը ունէր։ Բայց գիտակից կայ և «գիտակից» ալ կայ։ Ամբողջ տարբերութիւնը զոյտ մը չակերտներու վրայ է։ Ինք՝ կոչուած չէր չակերտաւորներէն ըլլալու։

* * *

Բանտին մէջ՝ ամէնէն հանդարտներէն մէկն էր։ Կը խնդար մեզի հետ։ Բայց մեզմէ շատերուն մօտ՝ արդ զուարթութիւնը թերեւս բռնազրօսիկ բան մընէր։ Ֆիկառօխն պէս՝ կը ինդայինք որպէս զի չլանք։ Շատ հաւանական է որ էն առաջ ինդացինք սըրտերնուս խոռվքը հեղնելու, խեղդելու համար, մին-

չեւ որ խնդալով խնդալով այլեւս վարժութիւն մը դարձաւ, և ա'լ խնդացինք նաև այն պահերուն մէջ երբ մահը շատ մօտն էր, մեզի քսուելու չափ մօտն ինք հանդարտ էր, և սիրտը խաղաղ, որովհետեւ տակաւին շատ երիտասարդ էր, հազիւ լոյսին բացուած կոկոնի մը պէս, և կեանքին փոթորիկները գեռ ատեն չէին: ունեցեր մինչեւ իր սիրտը իջնելու: Օրուան պետական ըմբռնումին համեմատ՝ «մեղաւոր» մը չէր իրօք: Եւ յետոյ, այն անուշ տարիքին մէջն էր ուր հերոսութիւնները ինքնել են, ոչ խոռվք, ոչ զոհողութիւն, ոչ ալ ճիգ կը պարտադրեն:

Բայց կը խորհիմ որ նոր բոյն շինած տղայ, — դեռ հազիւ ամուսնացեր էր Սիամանթօի քրոջ հետ, — և ետին այնքան սիրելիներ, մանաւանդ այն անփոխարինելի բանը՝ մայր մը թողած ըլլալով, անշուշտ միայնութեան բոպէններու մէջ ինք ալ ենթարկուցաւ բանտարկեալի և աքսորի կեանքին յատուկ սեւ խորհուրդներու արշաւին: Որովհետեւ կարելի չէր խուսափիլ այդ խորհուրդներէն: Կ'երեւակայեմ այն տաժանքը երբ մինակ կը մնայինք, միւսներուն հետաքրքրութենէն հեռու, գլուխ-գլխի մեր սէրերուն և վերյուշումներուն հետ: Ապահովաբար մեղմէ ոչ ոք կը խնդար այդ բոպէններուն զահանդանքին մէջ: Եւ ամէնքն ալ կը փախէին այդ միայնութենէն, կը փութալին միւսներուն բազմութեան խառնուելու և անոնց հետ կը խնդային, կը խնդային՝ որպէս չի խորհին այն սարսափելի

բաներուն վրայ: Շատեր չէին քնանար և չէին քը-
նացներ իրենց սենեկակիցները, վախնալով որ գի-
շերուան խաղաղութեան և իրենց քնացած ընկեր-
ներուն մէջ մինակ կը մնան, և նորէն այն սե խոր-
հուրդներուն յաճախանքը կու գայ զիրենք կը
խոցտէ:

Ի՞նք ալ անշուշտ ունեցաւ այդ րոպէները,
բայց որքան ատեն որ մեզի հետ էր, միշտ խա-
ղաղ ու անփոյթ տեսայ զինքը: Աքսորի ճամբուն
վրայ՝ երբ ալ Պոլիսը մնաց մեր ետին, ապահովա-
բար դադրեցաւ այլեւս կատակ մը նկատելէ եղածը.
բայց իր մաքուր ու չարութեան անհաղորդ հոգին
տակաւին կը յամառէր չհաւատալու թէ եղերական
վախճան մը պիտի ունենայ այդ արկածը: Թուէ-
նին մէջ՝ իր մօտն էր Գեղամ Բարսեղեանը, որ տա-
կաւին չձերբակալուած իսկ նախազգացումը ուներ
թէ գէշ բան մը կը սպասէ ամէնուս: Էսկիշէիրի
առջեւ ուր կէս ժամուան դադար մը ունեցանք,
իրենց քով գացի պահ մը: Բարսեղեանի նայուածքը՝
աչուրներուս գամուեցաւ իսկոյն, հարցական նշա-
նի մը պէս: Ապահովաբար հարցնել կ'ուզէր թէ
ի՞նչ պիտի ըլլանք:

— Կը՛խ, կը՛խ, ըրի իրը կատակ, ձեռքս վը-
զիս տանելով:

— Այո, պիտի սպաննեն, պիտի սպաննեն,
ըսաւ խեղճ տղան, որ իր ճակատագիրը կը կար-
դար:

Բայց ահա Համբարձումնան ցատքեց անոր քո-

վէն, պոռալու, բողոքելու խոշոր ցանկութեամբ մը
զոր իր թոթով բարբառը կտոր կտոր պիտի ընէր.

— ի' ի'... ի'ն չո'ւ...

Կը հաւատամոր մինչեւ այն գերազոյն պահը
ուր այլեւս մահը ստուգութիւն մը պիտի ըլլար
նաև իրեն համար, չըմբռնեց այդ «ինչու»ն, ունա-
հատակուեցաւ միշտ առանց ատիկա ըմբռնած
ըլլալու:

Որովհետեւ՝ գէշութեան վրայ գաղափար չունէր:

* * *

Վերջին անգամ զինքը տեսայ Սընճան Քէօյի
կայարանին մօտ, ուր մեզմէ մաս մը անջատեցին
Այաշ տանելու համար: Բոլորն ալ կեցուցեր էին
այն սայլերուն առջեւ որոնք պիտի փոխադրէին զի-
րենք, և որոնց նայելով՝ մասելակառքերու վրայ
խորհեցանք: Այնքա՞ն տիսուր տպաւորութեան մը
ենթարկեց մեզ այդ առաջին անջատումը: Համ-
բարձումնան կեցեր էր այդ սայլերէն մէկուն մօտ:
Քրիսի հսկայ զանգուածը կէս մը քօղար-
կեր էր իր պարտիկ մարմինը: Բայց զլուխը մէկ
կողմ հակած, մեզի կը նայէր, ձեռքովը բարեւ զըր-
կելով ամէն մէկերնուս:

—Յտեսութիւն, պոռացինք իրենց, երբ թունը
ճամբար ելաւ:

Ապահովաբար իրենք ալ նոյնը պոռացին, բայց
չլսեցինք, որովհետեւ վայրաշարժին յաջորդական
սուլինները ուրիշ ամէն ձայն խեղղեցին յանկարծ:

Այդ պահը... վերստին տեսնուելու այդ ցանկութիւնը այն գժնդնդին... զմնդնդին... ցանկութիւն որ ապահովութիւն մըն էր...

Մահը ոչ մէկերնուս մտքէն կ'անցնէր այդ միջոցին: Աւելի ճիշդը՝ չէինք ուզեր խորհիլ անոր վրայ, կը վանէինք զայն մեր մտածումներէն, որովհետեւ պատերազմէն և անոր ծնունդ տուած յոյսերէն ասդին՝ այլեւս կեանքը հեշտանք մը դարձեր էր նոյնիսկ իր ամէնէն դժնդակ պայմաններուն մէջ: Ապրի՛լ ապրի՛լ, եթէ ո՛չ ամէն գնով, գէթ հակառակ ամէն բանի: Որովհետեւ կը զգայինք թէ պատերազմին թոհ ու բոհին, արիւնին ու կրակին մէջէն կու գայ վերջապէս Մեծ Այզը զոր երազելով մարտիրոսացեր ու հատեր էին այնքան սերունդներ: Դեռ չձերբակալուած կարծեր էինք նշմարել անոր անդրանիկ ճաճանչները՝ աշխարհի վրայ իջած այն վրդովիչ մթութեան մէջէն, և ապրելու, տոկալու, անպատճառ անոր հասնելու շղթայազերծ տենչանքը մեծցեր, մեծցեր ու լիոնացեր էր ամէնուս այ մէջ: Մեր ձերբակալութիւնն իսկ ցոյց կուտար որ կուգայ այդ երազուած Արշալոյսը: Մարտիրոսներուն պէս՝ որոնց համար ամէն նոր չարչարանք փաստ մը աւելի կը դառնայ իրենց հաւատքին յաղթանակին նկատմամբ, մենք ալ այն արկածը որուն մէջ ինկեր էինք, և որ տակաւ խռովիչ ու վտանգաւոր բան մը դառնար՝ ապահովութիւն մը կը նըկատէինք թէ պիտի ծագի այն պայծառ օրը:

Ի՞նչ պիտի ըլլար իրօք: Որոշ չէինք գիտեր:

Դարերու գերութեան անպիտան առհաւութիւնը
մեր մօտ սպաննած էր անոր իսկական ճանաչողու-
թիւնը: Հայրենիքը որուն համար կը հատնէինք,
երազի մշուշներու մէջ կը մնար, աղուոր և անորոշ
բանի մը պէս, և իր բուն շրջագիծերը կը խուսա-
փէին մեր ըմբռնողութենէն, որովհետեւ երբեք
չէինք խորհած անոնց վրալ, թերեւս երբեք ապա-
հովութիւն ունեցած չըլլալով թէ պիտի համնինք
անոր: Հիմայ կու գար այդ անպարազրելի բանը:
Ամէն բան ցոյց կուտար թէ դարեր տեւող այն ան-
դուլ մարտիրոսագրութեան ճամբռւն վրայ վերջա-
պէս հանգրուան մը պիտի ունենանք և այնտեղ
կանգ առնելով շունչ պիտի առնենք,— ազատու-
թեան խելայեղիչ շունչը, հպարտ ու բարբարիկ՝
ինչպէս հրարուխը: Ու նորէն այդ ապահովութեան
մէջ, այն սիրական բանը երազի մը պէս էր, մշու-
շով հագուած, առանց որոշ շրջագիծերու: Բայց
որո՞ւ հոգ սահմանները: Օր մը, անշուշտ պիտի
կընայինք գտնել այդ կորսուած զիծերը, մէկիկ
մէկիկ վնատուելով այլեւս անեղծ հետքերը այն արիւնի
ովկիանոսին զոր սերունդներ շոայլեր էին անոր հա-
ւատալով:

Կը բաւէր որ կու գար, կու գար...

Մեռնի՛լ այս ապահովութեան մէջ... բայց կրկ-
նապէս մեռնիլ պիտի ըլլար... հինգ անգամ, տասն
անգամ մեռնիլ պիտի ըլլար...

Ահա թէ ինչո՞ւ չէինք կընար մահուան գաղա-

փարին վարժուիլ այդ դժմնդակ օրերուն։ Մարդկային
ոյժէն վեր բան մըն էր ատիկա։

Յաեսութիւնը զոր մաղթեցինք փոխադարձա-
րար, այդ անուշ օրուան համար էր։ Եւ մեր կող-
մէն որ Զանդըրը կը տարուէինք, և անոնց կողմէն
որ Ալաշ պիտի երթային, շատերը վստահ էին թէ
իրար պիտի գտնեն նորէն։ Եւ իրօք գտան իրար...
գտան մահուան մէջ...

Վեց ամիս վերջ՝ էնկիւրի՝ Ղարիպներու չիւան-
դանոցը, պղտիկ խուցի մը մէջ պառկած էի կոտ-
րած ոտքով մը։

Ին' սոսկալի վաղորդայն այն աղուոր երազին...

Վեց ամիս... և այսքան կարճ ժամանակը բա-
ւեր էր որ տեղի ունենան այնքան ահաւոր բաներ։
Պատմութեան սեւագոյն էջերն իսկ այդպէս զուլում
չէին արձանազրած։

Պոլսէն՝ մեղի հետ ճամբայ ելած այն ընտրեալ-
ներու խումբը մեծ մասամբ չկար։ Քանի մը բախ-
տաւորներ Զանդըրըէն, բուռ մը ուրիշ բախտաւոր-
ներ Ալաշէն ազատեր էին կամ կ'ապրէին տակաւին։
Միւսները ամբողջովին մորթուեր էին սարսափելի
պայմաններու մէջ, ոմանք ողջ ողջ թաղուեր էին
իրենց այն սիրական երազին հետ։ Ցնորեցուցիչ
բան մըն էր եղածը։ Կը մտարերէի իրենց հաւատքը
թէ այլ ևս կը հասնին այն անուշ օրուան, կը մը-

տարերէի մեր վերջին «Յտեսութիւն»ը Սընճան
Քէօյի կայարանին առջեւ, և երբ կ'ուզէի խորհիլ
թէ ինչպէ՞ս կրցան մեռնիլ,— իրենք որ այնքան
ապահով էին թէ այն երազուած Ա.յգը կու գայ
վերջապէս, ու վստահ՝ թէ պիտի ողջունեն զայն,—
երբ կ'ուզէի խորհիլ այս քստմնելի բանին վրայ,
միտքս կը պտղէր, կը պտղէր, կը դառնար ճշմարիտ
քաօս մը, և այլեւս ոչինչ կը տեսնէի յստակ...

Բայց եղածը միայն աս չէր: Արինը կը վազէր
ամէն կողմէ, Հայութեան բոլոր ակերէն միանգա-
մայն: Գաւառներու մէջ՝ ինչ որ կար արժէքաւոր՝
մորթեր էին: Յետոյ՝ սպանդը աւելի ընդհանրա-
կան դարձեր էր, կոտորեր էին նաեւ բոլոր արոնները,
տղաքն ալ մէկտեղ: Եւ ինչ որ կը մնար՝ ծեր, պառաւ,
աղջիկ, կը քշուէր դէպի հեռաւոր անապատներ, թըշ-
նամի ժողովուրդներու և ճամբաններու բոլոր սոս-
կումներուն մէջէն: Զուլումը միայն հեռաւոր գա-
ւառներուն համար չէր, իր անաքանդ ու մարդաս-
պան թաթը իջեր էր նաեւ Պոլսոյ շրջակայ գա-
ւառներուն վրայ: Անոնց ժողովուրդը նոյնպէս տե-
ղահան եղեր էր: Բոլորն ալ իսկիշէնիր էին այդ օրե-
րուն, Տէր Զօր պիտի երթային: Ճամբայ չէր, այլ
յաւիտենականութիւն մը զոր պիտի կտրէին անց-
նէին: Մահուան դատապարտութիւն մը:

Յետոյ ամէն կողմ՝ բանտերը լեցուն: Պատե-
րազմական Ատեաններու մանգաղը անընդհատ կը
գործէր արինուա հունձքին համար, կախաղանները
հարիւրներով կը բարձրանային: Ընդհանուր ոճը

մթնոլորտ մը Տաճկաստանի անիծած հողին ամբողջ տարածութեան վրայ: Աչ մէկ յոյս փրկութեան, որովհետեւ մահը ամէն կողմ էր, և ամէն մարդ որ զո՞ն չէր, ոճրագործ մը դարձեր էր:

Ասիկա ներքին կացութիւնը: Արտաքինը նուազ սարսափելի բան մը չէր: Գերմանիա յաղթական ամէն կողմ, զրեթէ տիրացած Եւրոպայի մեծագոյն մասին: Ֆրանսայի մէջ, հակառակ չամածայնականներու բոլոր յարձակողականներուն, անխախտ կը մնար իր անդրանիկ գրոհներով կորզած սահմաններուն վրայ: Ռուսական հսկան տապալած՝ այլեւս չվերականգնելու համար, իր միլիոններով մարտիկները ցան ու ցիր և իրար մորթուտելու նախօրեակին: Սերպիա, Գարատաղ՝ չնշուած քարտէմէն: Ռումանիա նոյնպէս: Իսկ Տաճկաստա՞ն... Տարտանէլի պաշարումը վերցեր էր վաղուց, Պոլիս-Պէրլին ճամբան բաց էր, Թուրքերու բարբարոս հոգին կը ցնծար հպարտութեամբ: Եւ վերջնական յաղթանակին ապահովութիւնը որով լեցուած էին, աւելի անողորմ, աւելի ոճրագործ կը դարձնէր զանոնք:

Իսկ մեր երազը... այն Արշալոյսը որ գալու վրայ էր... ուր կը մնար այս աշխարհասասան փոթորիկին մէջ...

Անոնք որ սպաննուեր էին՝ թերեւս ինկած էին անոր հաւատքը սրտերնուն մէջ, իրը վերջին գոհերը ազատագրութեան բազինին: Բայց մեզի համար որ կ'ապրէինք՝ այլեւս ամէն բան սեւ էր:

Տակաւին յուսալ այդ բոլոր եղածներէն ետք՝ ցնորք
մը կը դառնար:

Կ'երեւայ իրօք խենթեցած էինք որ յամառե-
ցանք յուսալ: Եւ ապրեցանք՝ որովհետեւ այդ յոյ-
սը անշէջ մնաց մեր մէջ, որովհետեւ միշտ չդադ-
րեցանք հաւատալէ թէ այն զմայլագին Արշալոյսր
պիտի ծագի, պիտի ծագի...

Ղարիպներու Հիւանդանոցին այն աղտոտ խու-
ցին մէջ երկու հոգի էինք նախ, Հայմանացի Քիւրս
մը և ես: Քիւրսը շատ սիրտբուխ մարդ մըն էր.
առաջին օրէն հասկցեր էր Հայ ըլլալս և սկսաւ քա-
րոզութեան:

—Ցիմար մի՛ ըլլար, կ'ըսէր իալամութիւնը ըն-
դունէ... Վալին մեզ կանչեց, ըսաւ որ Իրատէ ելան
է բոլոր Հայերը սպաննելու. մանուկներն անգամ
ողջ չպիտի թողուին. մեղք է քեզի, իալամացիր և
ես քեզ մեր գիւղը կը տանիմ, մեր Հօճան կ'ըլլաս...

Հրաշալի հեռանկար մը կ'երեւար ասիկա իրեն:

—Ամրող պարէնդ գիւղացիք կը բերեն, կը յա-
րէր, քեզի անասուն կուտան, հաւկիթ կը բերեն,
զառնուկ կը նուիրեն, պարտէզներու բերքէն բաժին
կը հանեն, և երբեմն ալ դրամ կ'առնես... խենթութիւն
մի՛ ըներ...

Նոյն իսկ աղուոր, «Թօմպուկ» կին մը կը խոս-
տանար... կարծեմ:

Էնկիւրի՝ այդ օրերուն՝ կը ակլ մէջ էր: Երկու
առաջին կարաւաններ որոնց մէջ կը գտնուէին
քաղքին ու շրջակայ գիւղերու գրեթէ բոլոր Լուսա-
ւորչական Հայերը, ճամրայ հանուեր ու կոտորուեր
էին: Երրորդ կարաւան մը, որուն մէջ կաթոլիկ Երե-
ւելիները, փրկուեր էր, բայց կը քշուէր դէպի Տէր
Զօր: Քաղաքը մնացած կիները նախ ընդուներ էին
իրենց եղած իսլամացման առաջարկը, բայց տեսնե-
լով որ զիրենք պիտի ամուսնացնեն Թուրքերու հետ,
իսկոյն ետ կեցեր և խմբովին կայարանը խանուելով,
սկսեր էին պոռալ կանչել որ իրենք պիտի երթան
իրենց ամուսիններուն միանան: Քանի մը օր շա-
րունակ՝ ճշմարիտ ապստամբութիւն մը եղաւ ասի-
կա: Եւ կառավարութիւնը վերջ ի վերջոյ ստիպուե-
ցաւ զանոնք շոքեկառք դնելով էսկիշէհիր զրկելու,
ուրկէ պիտի խառնուէին զաղթականութեան ընդհա-
նուր հոսանքին որ Գօնիայի ճամբով Պօզանթի կ'իջ-
նէր: Վալին՝ Աթըֆ պէյ՝ որ բացարձակապէս արգի-
լեր էր էրիկ մարդոց իսլամացումը, որպէսզի մարդ
չազատի, հաւաքել տուեր էր միայն շատ պզտիկ
տղաքը, անոնք որ օր մը չէին կրնար յիշել իրենց
ծագումը և զանոնք թլփատել տալով կը զրկէր քա-
ղաքին մէջ հաստատուած տիպար որբանոց մը՝ ուր
տ է վ շ ի ր մ է սերունդ մը պիտի պատրաստուէր
հայ տղոցմով, իրը պատուանտ թուրք ցեղին: Մեր
հիւանդանոցին երկու բժիշկները, նէտիմ և Սավ-
ֆէթ պէյերը, միակ օրուան մը մէջ չորս հարիւր տը-
ղայ մէկէն թլփատեցին, շոնդալից հանդէսի մը ըն-

թացքին, տավուլ-զուրնայով, երգերով, պարերով.—
արդէն իսկ յաղթանակի նախատօնակ մը: Մեր դէմը
գտնուող զինուորական հիւանդանոցին մէջ ալ, բա-
ցառութիւն ըլլարով, կ'իսլամացուէին հայ զինուոր-
ներ, նուազածութեամբ և գոռում գոչումներով:

Օր մը, այն թլփատուած հայ տղոցմէն մէկը հի-
ւանգանոց բերելով շիտակ մեր խուցը փոխադրեցին:
Եօթ տարեկան աղուոր ճերմակ տղայ մըն էր, քե-
րովքէի անուշ դէմքով մը: Սպանդի առաջին օրե-
րուն, հայրը զինքը փախցուցեր էր զարհուրանքին
մէջէն: Լեռներուն վրայ քանի մը օր անօթի մնացեր,
խոտով մներ էին: Գիշեր մը, Զէթէներու խումբ մը
վրայ հասեր սպաններ էր հայրը և զինքն ալ գնդա-
կահար ըրեր էր: Յետոյ թողեր ու գացեր էին, կար-
ծելով թէ երկուքն ալ սպաննուած են: Պղտիկը սա-
կայն չէր մեռեր: Քիչ ետքը, սթափեր էր, զիստին
վրայ գնդակի վէրքով մը: Տեսնելով որ հայրը չի
շարժիր, սկսեր էր լալ, յետոյ ելեր ու հանդիպած
առաջին ճամբուն հետեւելով սկսեր էր քալել: Երկու
օր թափաներ էր այդ պայմաններուն մէջ, պուտիկ
պուտիկ կորսնցնելով արիւնը, մինչեւ որ զիւղացի-
ներ գտեր էին զայն և իշու մը վրայ հեծցնելով բերեր
էին քաղաք: Վէրքը արդէն որդնոտեր էր: Հի-
ւանդանոց փոխադրելէ առաջ՝ թլփատեր էին զայն,
կարծես փախնալով որ Հայ կը մեռնի: Մեր խուցին
մէջ՝ օրեր ամբողջ ճուաց ու ճուաց: Գործողութիւն
կատարելով միսի խոշոր փերթեր հանեցին զիստէն:
Կոնքի մը տապաւորութիւնը թողող խոշոր փոս մը

գոյացեր էր անոր վրայ և ամէն օր, մեր աչուրներուն
առջեւ կը փոխէին այդ սարսափելի վէրքին կապերը:
ի՞նչ կուլար խեղճ պզտիկը:

— կը ցաւի՛... կը ցաւի՛, կը հծծէր՝ մորթուող
գառնուկի տամուկ նայուածք մը իր աղուագեղ կա-
պոյտ աչուրներուն մէջ:

Քիւրտը՝ պզտիկին ներկայութենէն ու տան-
ջանքէն ոյժ առաւ իր քարոզութեան համար:

— Նայէ՛, կըսէր ինծի, այս տարիքիններուն իսկ
չեն խնայեր... եկուր մտիկ ըրէ խօսքս, վերջէն պիտի
զղացաւ:

Եւ կարծելով որ ալ չպիտի մերժեմ, արդէն իսկ
իր մէկ եղբօրորդիին անունը տուեր էր ինծի, և Հօ-
ճա կը նկատէր զիս:

— Հօճա Մ'էմիշ...

Մինչեւ այն օրը ուր ոստիկանութիւնը եկաւ զիս
առաւ հիւանդանոցէն, միշտ այդ անունը տալով կը
խօսէր հետս:

Բայց ամէնէն աւելի իրեն քաջալերութիւն տուո-
ղը իմ սեփական վիճակս էր: Վիրաբոյժ Նէտիմ
պէյ, վարնոց իթիհատական մը, հասկցած ըլլալով
թէ Պոլսէն աքսորուած Հայ մըն եմ, ոչ կապեր էր
ոտքս, ոչ ալ գործողութիւն կը կատարէր: Գիտնա-
լով թէ ինչո՞ւ չէր մօտենար ինծի, անշարժ պառ-
կեր էի անկողնին մէջ, լոկ կամքովս կը լուսայի փակ-
ցնել այդ կոտրած ոտքը: Միտքս ինկած էր մօրս
մէկ խօսքը թէ կոտրած ոսկոր մը ինքնիրենը կը
փակի՛թէ անոր տէրը կարենայ իր տարիքին չափ

օր անշարժ պահել զայն: Կարծես կտակ մըն էր զոր անուշ կինը թողեր էր ինծի: Բայց դիւրին գործ չէր: Իր տարիքին չափ օ՛ր....: Քառասունին մօտերն էի և քառասուն օր շարունակ այդպէս կարենալ անշարժ մնալ անկողնի մէջ....: Բան չէի ուտեր. հացը կը ծամէի և կը նետէի. ամբողջ մնունդս ջուրն էր, և ցաւին նոպաներուն մէջ՝ ինծի անանկ կուգար որ եթէ ովկիանոս մը խմեմ, նորէն չպիտի յագնամ:

Քիւրտը հոգի կ'առնէր երր վերմակին ծալքերէն մէկուն տեղափոխութիւնը կը ճուացնէր զիս:

— Եյենթութիւն մի՛ ըներ, շան տղայ, կը պոռար, ի՞նչ պիտի շահիս յամառելով. չպիտի նային ոտքդ. պիտի փտի, պիտի չարչարուիս ու մեռնիս. եթէ իսլամութիւնը ընդունիս, իսկոյն պիտի դարմանենք քեզի:

Տանջանք մըն էր այլեւս այդ մարդը: Բայց նոյն ատեն ամէն բան էր ինծի համար: Այն վիրաւոր պղտիկը իր անկիւնէն կուլար լոկ, կուլար ու կը պոռար: Մէկ հատիկ մարդը որուն հետ կրնայի խօսք մը փոխանակել, նորէն այդ Քիւրտն էր: Տակաւ սկսայ նուազ ջղայնութեամբ ականջ տալ իրեն, և այլեւս զուարձութեան աղբիւր մը եղաւ: Միամիտ երեւոյթ մը առնելով՝ երբեմն զինքը կը հրաւիրէի որ իսլամութիւնը բացատրէ ինծի: Պէտք էր լսել զինքը: Այդ անզարդ լեռնցին, իր աստուածաբանական մեկնութիւններով, հեշտանք մը կը դառնար:

Մեր խցիկին մէջ՝ չորրորդ անկողին մը պարապ
կը մնար: Առտու մը Պէյփազարցի թուրք երիտասարդ
մը գտանք անոր մէջ: Արկածով վիրաւորուեր էր
կզակէն, բէվոլվէրի հարուածէ մը: Իուրսը շատ բա-
րեկամներ ունէր, որոնք շարունակ իրեն այցելու-
թեան կուգային: Մեր հանդարտ խցիկը նախ շաբա-
թը երկու անգամ, յետոյ գրիթէ ամէն օր, բազմու-
թեամբ կը լեցուէր: Եւ խօսակցութեան միակ առանց-
քը՝ նահանգին զանազան կողմերը կատարուող ջար-
դերն էին: Այցելուները, մեծ մասամբ այդ սպանու-
թեանց մասնակցած, զարհուրելի մանրամասնու-
թիւններ կը բերէին ամէն օր:

Խենթենալիք բան էր: Ինչ որ տեղի կ'ունենար
այդ օրերուն՝ անուն չունէր: Մէկը կը պատմէր թէ
ինչպէ՛ս հարիւրաւորներէ բաղկացած այն կապուած
կապկալուած մարդոց վրայ՝ ձեւի համար, — «Շէրի-
աթ եէրինէ կէլսին», — քանի մը ձեռք հրացան պար-
պեր և ամէնը մէկ խոշոր փոսերու մէջ գլորելով, ողջ
ողջ թաղեր էին: Ուրիշ մը կը նկարագրէր աւելի
սարսափելի տեսարան մը: Խումբ մը չայեր տարեր
էին լերան մը կուշար և անոնց ձեռքը բրիչ տալով
հրամայեր էին որ անձամբ փորեն այն փոսը որուն
մէջ պիտի թաղուէին ողջ ողջ: Սովորաբար՝ մար-
դիկը կը սպաննէին տապարներով, ճոկաններով:

Այաշի ինչպէս նաեւ Զանդըրըի մեր ընկերնե-
րուն նկատմամբ հարցումներու ամրողջ հրաբուխ
մը կար ներսս, սակայն հազիւ թէ շրթունքներուս
կը համնէր և կը պաղէր այնտեղ: Զէի համարձա-

կեր խօսիլ: Բայց երբ մորթուող գիւղացիներու բաղ-
մութեան խանուուած քաղքենի հագուստներով մար-
դոց խօսքը կ'ընէին, կամ երբ այդպէս մաքուր վրայ
գլխով ուրիշ անջատ խումբեր կը նկարագրէին,
այլեւս պէտք ալ չէր մնար հարցնելու: Մեր անբախտ
ընկերներն էին անոնք:

Դուրսը, քաղքին մէջ, շրջականները, միշտ նոյն
ոճրի մժնոլորտը: Այդ բոլոր սարսափելի եղելու-
թիւնները իմանալով ինձի անանկ կուզար թէ արիւ-
նի մէջ կը ծփամ: Ամէն բան՝ երկինքը, ծառերը, մար-
դիկը, իրերը, կարմիր կը թուէին ինձի: Առտու մը՝
ապուրին թասը գետին նետեցի սոսկումով: Քունէս
հանելով նոր նոր քովս դրեր էին, և ինձի անանկ
երեւցեր էր որ եռացող արիւն է մէջինը: Կարծեմ
պոռացի ալ, որովհետեւ Քիւրտը անկողնէն ցատկեց
և մօսս փութաց հարցնելով.

— Ի՞նչ եղար, Հօճա, կ'ըսէր, ձեռքերը երկարած,
իբր թէ զիս պաշտպանել ուղէր անյայտ վտանգի
մը դէմ:

Բայց չդպաւ ինձի, որովհետեւ զիտէր որ ամե-
նէն թեթեւ հպումն իսկ կը ցաւցնէր ոտքս:

Կուլալի: Ինչո՞ւ... որո՞ւ համար...: Ինչպէ՞ս
հիմայ մէկիկ մէկիկ յիշել ու որոշել այն բոլոր բա-
ները որոնց համար կրնայի լալ: Ինձի՞ն, իմիններո՞ւս,
մեր ընկերներո՞ւն, այն աղուոր երազի՞ն, այն յոյսե-
րո՞ւն, բոլոր այն վայրենօրէն հնձուած կեանքի ծի-
լերո՞ւն վրայ, որոնք կ'իյնային առանց տակաւին
լիապէս ծաղկած ըլլալու: Մէկ բան կը յիշեմ միայն

այս միջոցիս: Այդ հեծկլտուքներու ընթացքին մարմինս կը ցնցուէր, և ոտքս՝ այդ ցնցումներուն մէջ՝ ցաւով կը կոտտար, կը կոտտար: Ու թերեւս աչուրներէս յորդող արցունքներէն շատերուն ակը այդ անհնարին ցաւն էր:

Քիւրտը կարծեց թէ ամէն բանի, ապուրի ամանին անկումին և այդ լացին ալ պատճառը ոտքս էր, և Պէյփազարցիին դառնալով, ըստ:

— Աստուածդ սիրես զուն ալ փորձէ սա մարդ խելքի բերել... երբ միջոցը այնքան պարզ է, ինչո՞ւ կը յամառի այսպէս տանջուելու...

Պէյփազարցին լաւ խմորով մէկը չէր. իր բոլոր երկրակիցներուն պէս՝ որոնք կրնան պարծիլ թէ թուրք տարրին ամէնէն մոլեռանդ ու վարնոց հատուածն են, այն բոլոր գործուող ոճիրներուն հանդէպ աւելի հեշտանք քան աղապատանք կը զգար: Նոր եկած ատենը, երբ իմացաւ որ Հայ եմ, չար նայուածքով մը շարունակ կը դաշունէր զիս: Բայց իմ բախտէս, շատակեր էր, և որովհետեւ ես բան չէի ուտէր ու իմ կերակուրի բաժինս իրեն կը ձգէի, շուտով բարեկամացած էր հետս: Սովորական թուրքը. որքան ատեն որ կշտացնես՝ լաւագոյն մարդն է քեզի հետ. անգամ մը որ հացը կտրեցիր՝ իժ կը դառնայ քեզի համար:

Քիւրտին հետ՝ հիմայ երկուք եղեր էին զիս իսլամութեան մղելու համար: Բայց մինչդեռ Քիւրտը կը զուարճացնէր զիս, այս Պէյփազարցին պարզապէս սոսկում կը պատճառէր ինծի:

— Այդ «խային» ցեղը արմատէն պիտի հնձեն,
և արդէն հնձուելու վրայ է, կ'ըսէր, դուն ալ եթէ
չայ մնաս, պիտի սատկիս վերջապէս, որովհետեւ չայ
անունով օրօրոցի մանուկ մը անգամ չպիտի
մնայ. . .

Եւ աւելի համոզիչ դառնալու համար՝ կը սկսէր
պատմել ջարդի անցքեր, կը նկարագրէր մանա-
ւանդ բովանդակ սոսկումը սպանդի վայրերուն:
Անուն մը միայն միտքս կու գայ հիմայ,— ելմա
Տաղի,— նահանգին չեմ յիշեր ո՞ր անկիւնը: Իր
խօսքերուն համեմատ, ամէնէն սարսափելի կոտո-
րածները այդ կէտին վրայ կատարուած էին: Զոր
մըն էր ատիկա, ուր սովորաբար տեղի կ'ունենային-
այն խմբական ողջ ողջ թաղումները: Զարմանալի
յատկութիւն մը ունէր այդ ոճիրները սոսկումով
հագուեցնելու, և երբ կը խօսէր, կարծես բառերը՝
իր սրտին մէջ կուտակուած չարութեան թոյնին
թաթխուելէ ետք դուրս կ'ելլէին:

* * *

Իրմէ իմացայ թէ Այաշի մեր ընկերները քա-
նի մը խումբերով հանուեր ու էնկիւրի բերուեր
են: Այդ խումբերէն մէկ հատը միայն նահանգէն
դուրս ելեր էր: Միւմները մեծ մասամբ սպաննուեր
էին ելմա Տաղիի ձորին մէջ:

— Թերեւս քեզի ջուրի ձայն կուգայ՝ երբ կը
պատմեն թէ մարդիկը ողջ ողջ կը թաղեն, ըստ

որ մը, բայց հաւատա որ այդպէս է... և ասիկա
քիչ է այդ շուներուն համար...

Բառերուն ընտրութիւնը չունէր՝ երբ Հայերու
վրայ կը խօսէր: Կամ «Չուն» էին և կամ «Խային»:
Աւելի սովորաբար՝ «Խային շուն»:

— Ցիսունով, վաթսունով, հարիւրով կը կապ-
կըպէին ու կը տանէին հոն, յարեց. սպանութեան
պարագաները վերջէն կ'իմանայինք մեր կողմերէն
այդ խումբերուն ընկերացող մարդոցմէ... ասոնք
կ'երթային՝ ջարդին. մասնակցելու, բայց մանաւանդ
այդ շուներուն հագուստներն ու կօշիկները կողոպ-
տելու համար... և արդէն ջարդ չէր ըլլար իրօք...
քանի մը հոգի, երբեմն կէսէն աւելին, կը զարնէին
«նաճախ»ներով (—տապար) որպէս զի միւսները
դիմադրելու փորձ չընեն չուանները քակուած
ատենը... յետոյ փայտը առնողը կ'իյնար անոնց
վրայ, կը զլորէր զանոնք բարձունքն ի վար... ի՞նչ
կը պոռայի՞ն... շրջակաները գտնուող անասուն-
ները կը փախէին անոնց պոռչտուքներուն աղմու-
կը լսելով... կոտրած, թափած անդամներով կը կու-
տակուէին իրարու վրայ... մերինները՝ ձեւի հա-
մար հողով, բայց շատ քիչ հողով կը ծածկէին զա-
նոնք, անանկ որ ոմանց զլուխը, ոմանց ոտքը կամ
ձեռքը դուրս կը մնար յաճախ... և երբ ժանտար-
մաները հեռանային, բահերով, բրիչներով կը նետ-
ուէին անոնց վրայ, հողը մէկդի կ'առնէին ու կը
սկսէին հանուեցնել... ողջերը՝ եթէ բախտ ունէին՝
այդ միջոցին կը սպաննուէին... լաւ սրտի տէր են

մերինները... որովհետեւ այն որ բախտ չուներ և
և չէր սպաննուել, քիչ ետքը ողջ ողջ կը թաղուէր՝
երբ անոնց մերկացած մարմինները նորէն հողով
կը ծածկէին որպէս զի չհոտին...

Օր մը, ինք անձամբ տեսեր էր Այաշէն ճամ-
բայ հանուած այդ խումբերէն մէկուն տարուիլը:
Գիշերանց հանուած ըլլալով հանդերձ, Էնկիւրիէն
հասած հրահանգի մը վրայ ճամբան կեցուցեր էին
զանոնք գոմի մը մէջ, և սպասուցեր էին մինչեւ
յաջորդ օրը: Ապահովաբար,— ինչպէս կ'ենթադրէր
ինք,— էնկիւրիի մէջ մահապարտներու խոշոր հա-
մախոնում մը կար նոյն օրը, որ հեռազրեր էին յա-
պաղեցնել այդ նոր խումբին ժամանումը: Առտուն՝
գէշ զարթնում մը ունեցեր էին, որովհետեւ մօտա-
կայ զիւղի մը թուրք լաճերը լսած ըլլալով որ Հայեր
բերուած են զոմը, եկեր պաշարեր էին զայն սարսա-
փելի ոռնոցներով: Յետոյ, ճամբայ հանուած ատեն-
նին, քարկոծեր էին զանոնք հայհոյելով, սպանալով,
պոռալով թէ բգիկ բգիկ պիտի կարտուին բոլորն ալ:
Իւրաքանչիւրը մէկ կամ երկու հատ ընտրեր էր
անոնց մէջէն և կը յնողը ժամտարմաներէն որ
իրենց թոյլ տան ընտրածնին սպաննելու: Եւ ժան-
տարմաները դժուարաւ հեռացուցեր էին այդ լակոտ-
ները, որոնց պահանջումը սակայն կը զուարճացնէր
զիրենք:

Պէտքազարցին որ այդ միջոցին հանդիպեր էր
նոյն խումբին, կը յիշէր անոր մաս կազմողներէն մէկ
քանիին զիմազիծերը: Անփոյթ կերպով մը կը խօ-

սէր, իրը բնական բաներու վրայ, և անփոյթ կերպով մըն ալ պատասխանեց՝ երբ հետաքրքրութեան տիեզերք մը ներսս՝ հարցուցի իրեն թէ ի՞նչ տեսակ դէմքեր մանաւանդ կը լիշէր:

— Միջահասակ, պեխերը ածիլուած մարդ մը, բաւական լեցուն դէմքով... չեմ կարծեր որ տարիքու ըլլար, բայց ամէնէն աւելի կորացածն էր խումբին մէջ... շատ դժուարութեամբ կը քալէր, արդէն իսկ աչուրները հողին...

— Ուրի՞շ... ուրի՞շ...

— Զեչո՞տ թէ ծաղկաւեր դէմքով մարդ մը, լաւ չեմ յիշեր, ան ալ երիտասարդ... խարազանի հարուած մը զարկին իրեն՝ որովհետեւ քովինին հետ կը խօսէր բանի մը վրայ որուն ինչ ըլլալը չհասկցայ...

— Ու քովի՞նը...

— Երկայն մազերով ակնոցաւոր մէկն էր, նրբին պեխերով...

— Թո՞ւիս...

— Այո՛, շատ թուխ, գրեթէ տղայ մը... իր կարգին վրայ՝ նորէն պեխերը ածիլուած երիտասարդ մը, որ ամէնէն զուարթը կ'երեւար... շարունակ կը սաստէին զինքը...

— Երկար մազերո՞վ, չէ...

— Այո՛, այո՛, շատ երկար ու խոռուացած մազերով... կը զանգատէր թէ չուանը չափազանց սեղմեր են ու թեւերը կը ցաւին...

— Ցետո՞յ...

— Ցետոյ վայելուչ զոյգ մը՝ մէկը ակնոցաւոր,

շատ բարձրահասակ, գաւազանի պէս նիհար, միւսը
միջահասակ, շիք երիտասարդ մը, մազի պէս թաւ
սեւ յօնքերով, երկուքն ալ շատ մաքուր հազուած...

— Ուրի՞շ... ուրի՞շ...

Ի՞նչ հետաքրքրութիւն կ'եռար, կը բորբոքէր
իմ մէջս այդ վայրկեանին, և ի՞նչ անփոյթ ու ան-
յուղ դանդաղութեամբ կը պատասխանէր անպիտա-
նը: Անհամբեր էի այնքա՞ն որ մէկ բառ մը արտա-
սանելուն՝ կը գուշակէի թէ ինչ պիտի ըլլան յաջոր-
դող բառերը, երբ թէ միտքս թափանցէր անոր
մտքին և այնտեղ յայտնուող յուշքերը կարդար
տակաւին բարբառը գանոնք չարտարերած...

— Ուրի՞շ... ուրի՞շ...

— Խոշոր, շատ խոշոր մարդ մը...

— Մեծ փորով մը...

— Այո՛, շատ գէր էր...

— Պեխերը առատ...

— Ու խարտեաշ... ըմբիշի մը պէս... միւսները
չեմ յիշեր ալ... երեսո՞ւն թէ քառասուն հոգի էին...
բայց կեցի՛ր, այո՛, պզտիկ տղու պէս բան մըն ալ,
որ երկու բարձրահասակ մարդոց մէջտեղ կապուած
ըլլալով, գրեթէ կորսուած էր այդ բազմութեան
մէջ... նիհար էր, երկայն մազերով...

— Ակնոցաւո՞ր...

— Այո՛...

— Խօսեցա՞ւ բնաւ:

— Կեցի՛ր, կեցի՛ր... թոթով էր... երբ այն տը-
ղաքը քար կը նետէին, մէկ հատը հանդիպեցաւ

իրեն և բան մը լսա՞ւ թէ ըսել ուզեց տղոց մօտ
գտնուող ժանտարմայի մը...որովհետեւ շրթունքները
ջղածդական կափկափում մը ունեցան և առաջին
վանկը երեք չորս անգամ կրկնեց մինչեւ որ կըր-
ցաւ բառ մը արտասանել ու խօսիլ... արա՛գ, շատ
արագ կը խօսէր, կարծես վախնալով որ եթէ խօս-
քը ընդհատէ՛ այլեւս չի կրնար շարունակել:

Եւ ա՛լ բան չէր յիշեր:

Կանգ առաւ, և ինձի անանկ եկաւ որ փո-
թորիկէ մը կ'ելլեմ: Եւ իրօք անձկութեան փոթո-
րիկ մըն էր զոր անցուցեր էի: Այն անփոյթ նկա-
րագրութեանց միջոցին զորս կ'ընէր մէկիկ մէկիկ
հեղելով իւրաքանչիւր բառը, մարդը չէր զգար թէ
իր յիշած դէմքերը որքա՞ն ընտանի էին ինձի: Որով-
հետեւ, նոյն իսկ այդ թոռոցիկ ու անկատար նկա-
րագրութեանց տակ կը ճանչնայի անսնք զորս տե-
սեր էր մահապարտներու այդ թափօրին մէջ:

Միջահասակ, պեսները ածիլուած, աչուըները
հողին գամած այն լեցուն դէմքով երիտասարդը՝
Սիամանթօն էր: Ինչպէ՛ս կը վախնար մահէն՝ կեան-
քի այդ խելայեղ սիրահարը, և ի՞նչ զարհուրանք
եղաւ արդեօք այն վայրկեանը ուր մարդասպան
սաղրին ճօճիլը տեսաւ իր պլխուն վրայ: Տեսա՞ւ
իրօք, թէ աչուըները միշտ հողին յառած կը մնային
նաև այդ պահուն, ինչպէս ամէնուս ալ աչքերը կը
յառէին, ամէն անգամ որ մահուան մերձաւորու-
թիւնը կը զգայինք:

Հողին այդ քաշողութիւնը՝ ճգնաժամային ըոսպէ-

Ներու ընթացքին: Կարծես ահազին, անլնդային քերան մըն է որ կը բացուի առջիդ...: Եւ նոյն իսկ վրտանով անցնելէն ետքն ալ տակաւին կը վարանիս քայլերդ փոխելու, վախնալով որ այդ ահաւոր կլափը միշտ բաց է անկուշտ ախորժակով մը...

Ծաղկաւեր դէմքով այն միւսը անշուշտ Գրիգոր Թորոսեանն էր, կիկօն: Եւ անոր քովինը, այն ակնոցաւոր, նրբին պեխերով, երկայն մազերով շատ թուխ երիտասարդը՝ հէզ Գեղամ Բարսեղեանը, որ Պոլսէն անջատուեր էր այն համոզմամբ թէ մահուան կ'երթայ: Այն անուշտ տարիքին մէջ մահուան երթալ..

Միւս պեխերը ածիլուած, խոռուացած մազերով երիտասարդը, ամէնէն զուարթը, Ենովք Շահինը: Եւ այն վայելուչ զոյզը, մէկը՝ ակնոցաւոր, շատ բարձրահասակ ու նիհար՝ ինչպէս գաւազանը,—Վոամշապուհ Սամուէլօֆը,—և իր քովինն ալ՝ թաւ սեր յօնքերով շիք երիտասարդը,—թերեւս Բարունակ Ֆէրուխանը: Անոնց հետ՝ խոշոր փորով, շատ գէր, ըմբիշի կազմուածքով ու առատ խարտեաշ պեխերով մարդը,—պէտք կա՞յ իր անունը տալու, — Միհրդատ Հայկազնը:

Եւ ամէնէն վերջին նկարագրուածը՝ նիհար, ակնոցաւոր, երկայն մազերով, այն թոթով տղան որ պղտիկ բանի մը պէս կորսուած է եղեր երկու բարձրահասակ մարդոց միջեւ,— Համբարձում Համբարձում:

կը խորհէի այն դժնդակ բանին որ կընար եղած ըլլալ այդ բոլոր տղոց մահը: Որովհետեւ, ինչ որ բարբարոս վայրենութեամբ մը կը խլուէր իրենցմէ՝ լոկ չոր կեանքը չէր, այլ անոր հետ՝ ամբողջ սէրը, ամբողջ գորովը որ ծովացած էր իրենց մէջ՝ թողուած սիրելիներու համար, բայց մանաւանդ այն աղուոր յոյսերը որոնք ծաղկած էին իրենց սրտին մէջ, և այն այլեւս անխախտ հաւատքը Հայրենիքին ազատագրութեան մասին, որ պիտի գար, պիտի գար, կուգար արդէն,— պիտի գար երբ իրենք չպիտի ըլլային...

Ի՞նչ դիւրութեամբ կը տողէ գրիչը այս ահաւոր բառերը.

— Երբ իրենք չպիտի ըլլային...

Բայց մտաքերեցէք անգամ մը անհնարին դըժուարութիւնը այդ քստմնելի մահերուն, անյայտ ու թշնամի անկիւններու մէջ, ուր իրենց վրայ ձգուած հողն անգամ չէր կընար ունենալ հայրենի հողին ծընողական գորովագին փարումը:

Պէյփազարցին կը շարունակէր.—

Այդ խումբը՝ որուն ուրիշներ ալ միացուեր էին էնկիւրիի մէջ, զրկուեր էր անձրեւոտ, տիսուր օդով մը, բահերով, բրիչներով, ջարդի և կողոպուտի համար անոր ընկերացող բազմութեան մը հետ: Եւնորէն՝ էլմա Տաղիի ձորին մէջ կըկնուեր էին այն սարսափելի անցքերը որոնք սովորական էին այնտեղ տարուած մահապարտներու կարաւաններուն համար: Մասնակի ձեւական սպանութիւններ՝ փայ-

տերով, սաղբերով, ոռնոցներու, հայհոյութեանց, լացի, աղաչանքի, կատաղութեան աղաղակներու սարսափելի յորձանքի մը մէջ: Յետոյ ողջ ու մեռել խառն ի խուռն թափուած փոսին մէջ, հողի նրբին խաւը որ իրը պատանք կը տարածուէր անոնց վրայ, և ժանտարմաներուն մեկնումէն վերջ՝ փողոպուտը հագուստներու, կօշիկներու, ճերմակեղէններու, ողջերուն գոռում գոչումը, հոգեվարքներու հռիդիւնը, թալանողներուն բարբարիկ աղաղակները, ոճրի՝ սարսափի, յուսահատութեան խառնարան մը.— ամբողջ Դժոխվը:

Մաթիկ կ'ընէի այլկս առանց յուզման, գրեթէ անտարբեր, սիրականի մը մահուան փօթք իմացած մարդու մը պէս, որ առաջին վայրկեանին իսկ յուզման ու ցաւի մարդկօրէն կարելի ամբողջ տուրքը շռալլած ըլլալով, ալ անփոյթ հանդարտութեամբ մը ականջ կու տայ նաեւ այդ փօթին ընկերացող մանրամասնութիւններուն:

Պէտքարցին՝ Մուսթաֆայի մը պատմութիւնը կ'ընէր: Վայրագ, արիւնարբու մարդ մը այդ Մուսթաֆան, անվախ այնքան որ զինքը ճանչցողները կը հաւատային թէ մինակը կրնայ բանակի մը կուրծք տալ: Նախորդ սպանդներուն մէջ՝ ամէնէն աւելի ինք աչքի զարկած էր իր բարբարոսութեամբ, և այդ խումբին ընկերացող չարդարարներուն մէջ, նորէն ինք եղեր էր ամէնէն անողորմը: Թալանի պահուն, երբ այդ ոճրագործներու ջոլիրը թումբերը խորտակած հոսանքի մը պէս կը խուժէր խեղճ զո-

հերուն վրայ, որոնք կէս մը ողջ կէս մը մեռած՝
կուտակուեր էին, ոմանք քիչ մը հող վրանին, ու-
րիշներ բոլորովին կամ մասամբ հողէն դուրս, այս
Մուսթաֆան յանկարծ գետնէն ցցուած պղտիկ,
պղտիկ ձեռք մը կը տեսնէ, մատներէն մէկուն վրայ
մատանիով մը,— ապահովաբար ամուսնութեան մա-
տանի մը: Իսկոյն ձեռքը կ'արձակէ դէպի այդ մատը,
մատանին խլելու համար, բայց յանկարծ, հողէն
ցցուած այդ ձեռքին մատները կը գոցուէին իր
մատներուն վրայ, կը պրկեն զանոնք: Զեռքը տա-
կաւին չմեռած մէկու մը ձեռքն էր ույուսահատու-
թեամբ կը կառչէր իրեն, կարծես աղաչելով որ
զինքը քաշէ հանէ հողին տակէն: Բայց Մուսթաֆա
ճիշտ հակոտնեայ զգայութիւն մը կ'ունենայ իր սար-
սափին մէջ: Իրեն անանկ կուզայ թէ այդ պարտիկ
ձեռքը որ մասուկի մը ձեռքը ըլլալ կը թուէր, իր
ահազին թաթը բռներ, զինքը հողին մէջ քաշել
կ'ուզէր: Եւ գերազոյն ցնցումով մը անոր պրկումէն
ազատելով, կը սկսի փախչիլ դէպի քաղաքը:

— Ուումբի մը պէս եկաւ մեր վրայ, կը յարէր
Պէտիազարցին: Նստեր էինք բարեկամ ծաղավաճառի
մը խանութը, երբ տեսայ որ վերէն կուզայ փա-
զելով... փախներ էր առանց ետին նալելու, և հազիւ
թէ մեր մօտ հասաւ, ինկաւ նուաղած... զժուարաւ
զինքը ուշքի բերգինք, և մինչեւ որ այս պատմու-
թիւնը ըրաւ՝ քրտինք թափեց և քրտինք թափել
տուաւ նաեւ մեզի... և ա'լ չկեցաւ ինկիւրի, Պէյփա-
զար վերադարձաւ մէյ մըն ալ դուրս չելլելու հա-

մար... հիմայ լեզուն բռնուած է, չի խօսիր, կ'ըսեն
թէ գիշերները չի քնանար, շարունակ կը պոռայ,
կը պոռալ...

Ամէն անգամ՝ որ այս անցքը միտքս կ'իյնայ,
միշտ կը խորհիմ թէ արդեօք որո՞ւնն էր այն ձեռքը
որ սարսափին զարհուրանքով սարսեր էր վայրենու-
թեան այդ հսկան:

Պղտիկ, պղտիկ ձեռք մը... մանուկի մը ձեռքին
պէս... մատներէն մէկուն վրայ ամումնութեան մա-
տանին:

Կը խորհիմ, կը խորհիմ, և տակաւ այդ ձեռքին
պէս պղտիկ, շատ պղտիկ մարմնի մը, տարաբախտ
Համբարձում Համբարձումեանին պատկերը կը գրտ-
նեմ աշուշներուս առջեւ...

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

Բարիզ, Սեպտեմբեր 919.





ԶՕՐ. ԲԱԳԻՄՍՈՒԽԵՆ



ՔԱԶԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈԳԻՆ

Ե՞րբ պիտի դաս, երբ մեր գետնին ոյծքերէն,
իբր յարութիւնն հողին խըմած շողերուն,
Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող.
Կամ մեր երկրին արիւն կաթող ո՞ր աստղէն՝
Դու պիտ՝ իջնես հրդեհել
Զէնքի տըրմուղ ժողովուրդդ՝
Որուն սըրտէն զարերն յաւէտ խըմքեր են
Թորդոմական արիւնն և ո'զը պարպեր,
Որուն համար մեր պապերուն սոկրոտին՝
Հովտէ հովիտ սըփուրւած՝
Բաժին են լոկ դայլերու:
Ո՛վ անզրանիկ Աստուածուհի, Խոկուհի՝
Հայ ջըրերուն, կըրակներուն և կաւին,
Տե՛ս, քու երկիրդ՝ որ մեր սերմին մայր ըրիր՝
Այլազներու խըժզըժանքին մատնըւած,
Սյսօր, աւա՛զ, սուր ու արիւն կը բըղիւէ.
Իր կործանած քաղաքներուն վըրայ լըռիկ
Կը նըստի. Կոռ' ւնին ողորմուկ.
Հողն՝ հերկըւած միայն սողովս օձերուն՝
Իր աղտաղտուկ խաւերուն մէջ կը պահէ
Պաղլեղ, և իր, սև տափերուն վըրայ՝ ոքոզ.
Կը մընան մեր այգեստանները՝ առանց

Շերտափակի, և կարասները՝ առանց
Հայրենական գինին.
Եւ մեր խոյերն ըսպիտակ՝
Զըդունելով խոտնոցներուն մէջ առուոյտ՝
Նօթութենէ մոլեզնած՝
Մըսուրներուն դէմ կը ջարդեն եղջիւրնին:
Իսկ սրդիներըդ թշուառ
Կամ հեռացած հօրենական երկըրէն
Կը խառնակին ազգերու խորդ արիւնով,
Կամ նոյն երկրին ծոցին մէջ
Կը մեռնին լուծն ուսերնուն,
Ապրողներուն թողլով մաս
Մերկացուն ողջ հայութենէն, խորդացուն՝
Որով կ'ըլլան իրարու դէմ թըշնամի
Եւ թշնամւոյն դէմ ծառայ:
Ո'չ մեր դաշտերն՝ եղած արեամբ ճախճախուտ,
Ո'չ պարիսպներն ու տաճարներ քարուքանդ
Զիրենք կըրնան զայրագնել,
Ո'չ օտարին ծաղրանքն և ո'չ անարդանք
Կ'արթընցընեն իրենց հոգույն մէջ ընթարմ
Հըպարտութիւնն հայկական:
Կը ծառայեն և կ'ողըրան
Եւ ողբալով ըստըրկութիւնն աւելի՝
Իրենց դէմքին կը յօրինեն վայելուչ...

Եկո՞ւր, Եկո՞ւր.—Ժամանակն այս է.—Եկո՞ւր.
Ահա ցեղէդ մաս ս'ապնիւ
Գաղափարի, գուպարի մէջ հալումաշ՝
Ճամբուդ վըրայ կը սըփոէ
Իր արիւնին հետ նոր վարդեր, կակաչներ...

Եկո՛ւր, երո՛ւր. — Եւ Մասիսի կատարէն
Դիւցազներու, վըկաներու հոգիներ,
Իրը աստղերու սերմընցան,
Տեղա՛ բոլոր իզութեան մէջ մեր երկրին,
Մեր ոըբտերուն խորանկ խորքերը հոսէ
Արիւնդ անբիծ, զոր շիթ առ շիթ ժողվեցիր
Վարդաններու ոազմայարդար հետքերէն,
Եւ ըրէ մեր որրաններն
Արշակներու վերածնող շիրիմներ.
Ամէն հայու լանջքին տակ
Իր մէկ հին պապն արթընցուր.
Եւ նուիրական, յաւերժական զանոպուածով
Զանոնք խառնէ և խըմորէ և ձուլէ
Եւ ըստինքովդ ապրեցուր:
Այնպէս որ՝ քու մայրենի
Ճաճանչաւուխտ թեւ թոփչներուդ տակ ամփոփ
Տաքնա՛յ մեր հողն, և ըլուրներուն վրրայ խայտան
Գարուններն հին, նաւասարդները՝ լեցուն
Մարտիկներու վահաններուն կոփիւնով,
Մեր արծիւներն եւ ուրուրները՝ թողած
Ճախճատուտները նըւաստ
Կայծակներու թառերուն վրայ կըուընչեն.
Էզ առիւծներն ու էզ վագրերը բոլոր
Մայրազորով լիզումով
Հլլան կայտառ հայկակներու կաթընտու.
Մեր ամպրոպները (լեցուն
Հստուերներովին երդիչներուն գողդական)
Սըրտին մէջ հայ քերթողին
Փոխուին երգի ու չափուին
Կայծակներու շեշտերով.

Բանուորն հեստի', հեստի' գեղջուկն ու' այդուն'
Երբ իր քայլերն ուղղուին դաշտերն աւերռուած,
Արշալոյսէն արինի հոտը առնէ
Եւ արինի' ծարաւի.

Շունչիդ գեփիւոն ու ճառագայթն աչքերուդ,
Նըման գարնան մեր տան շեմերը պըճնող,
Թող ճամբորգէն հիւղէ հիւղ,

Բնակարանէ բնակարան.

Կանգնի'ն այրերն ու մայրեր,
Ծերը կանգնի', կանգնի' տղան.

Ու ամէն ոք Ազգին սիրով լոկ արրշիո,
Ազգին ոգուվ հաղորդուած

Այսպէս վառի, ապրստամբի, բորբոքի,
Որ թորգոմայ Տունն ըզգայ
Թէ իր օճախը մարած'
Այսօր հրաբուխ է դարձեր:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ





ԱՐՄԵՆԻ ՀԵՐԱ



ԱՐՄԵՆ—ԳԱՐՈ

ՎԵՐՋԻՆ ԺՊԻՏԸ

—*—

Բանքումն ենք արդէն: Ժամը մօտաւորապէս
մէկ ու կէսը: Դուռը կիսաբաց: Դուան ճիշդ դիմացը,
սանդուխին վրայ կանգնած կրակում ենք՝ մշեցի
Միսակը, Ռուբէնը, Միխթարն ու ես մէկ կողմէն, և
մի երեք ուրիշ ընկերներ միւս կողմէն: Ասրձանակ-
ներուն ծուխը արդէն բռնած է սրահը. դոնէն դուրս
ոչինչ կ'երեւայ, հրացաններու անընդհատ որոտումն
է միայն, որ մեզ կ'իմացնէ թէ դուան դիմաց մեծ թւով
զինորներ կան:

Յանկարծ սոսկալի պայթում կը լսենք մեր ետե-
փց. կը դառնանք՝ ինչ տեսնենք՝ մեր ընկերներէն
մէկը յօշօտւած և անշունչ գետինը փուած, իրմէն
երկու քայլ հեռուն ուրիշ երկուքը՝ ոտքերնին փշ-
րւած պառկած: Ռումրի մը պայթումն էր: Ամրող
շէնքը սարսոաց: Բայց չզիտեմ ինչպէս, դուանը դի-
մաց գտնւող մեր չորսէն, միայն Ռուբէնը մի քանի
անվասս փշրանքներ ստացաւ զիմուն ու մէջքին:
Դառնալով ընկերներուն. «Տղերք ձեզ մատաղ, ով
որ վրան ոռւմք ունի թող զնէ անկիւնի սեղանին
վրայ»: ըսելս ու Միսակին հեռանալը մէկ եղաւ:
Հազիւ մենք նորից դէպի դուռը դարձանք. նորիցմի

ահոելի պայթում։ Այս անգամ զոհը մէկ հոգի էր,
մշեցի Միսակն էր դա։ Գոտիէն ոռւմբը հանած սեղա-
նին վրայ դնելուն ոտքէն կը վիրաւորւի ու բաց կը
թողու ոռւմբը։ Տեսարանը սոսկալի էր. աջ ձեռքը
մինչեւ արմունկը մէկ կողմ շփրտած, ձախ թեւը
պղիկ պղիկ եղած, բայց դեռ մի քանի մկաններով
կախւած ուսէն, գէմքը արիւն լուայ, զգեստները
պատուած, փուած է քարերուն վրայ։ Նրա մօտիկ
ընկեր Միսիթարը հազիւ ժամանակ ունեցաւ «վախ
Միսակ ջան» ըսելու։ Դրսէն։ «Օլա՛ն իջէրիէ, օլա՛ն
իջէրիէ» ձայները լսեցին և ծուխին մէջէն սուխննե-
րու ծայրեր սկսան փայլել։

«Տղե՛րք ձեզ մատաղ դէպի դուռը»։

Վեցեօթը ատրճանակի միանգամից թափած
գնդակները բաւական հեռացուցին սուխններու ծայ-
րերը։

«Միսիթա՛ր դէպի պատուհանը»։— Հինգ ոռւմբի
յանկարծակի պայթումը մի առ ժամանակ մաքրեց
փողոցը։

Մինչ Միսիթարն ու ես նոր ոռւմբեր առած կը
դառնայինք դէպի պատուհան, Միսակը ծունկերուն
վրայ չոքած ցցւեցաւ մեր առաջ իր ահոելի տեսքով.
— «պարոն ջան, քեզ զուրպան, մէկ սուրլուն էս տե-
ղիս» ըսաւ ու վիզը ծուռ աջ թեւի մնացորդը դէպի
կուրծքը շարժեց։ Ամբողջ էութեամբս դող ելայ.
որոշ չեմ կարող ըսել թէ ինչ կըզգայի այն միջոցին,
միայն սա կը յիշեմ, որ ատրճանակիս փայտեայ
մասը բերանս տարի և բոլոր ուժովս խածնելով զայն

երեսս դարձուցի իրմէն: Նորից զիմացս եկաւ իր
արիւնլուայ ոտքը սալայատակին վրայ քարշ ածե-
լով: Կրկնեց իր խնդիրքը, այս անգամ աւելի կտրտող
մի շեշտով: Իր տեսքը, իր նայւածքը և վերջապէս
իր ձայնը ինձ ընկճեցին բոլորովին: Մերժելն անգր-
թութիւն էր. նրա համար ամէն մի բոպէն ահոելի
տանջանքներ էին. պէտք էր ազատել մեր խեղճ ըն-
կերը.— այս ամէնը միակնթարթում անցան ստքովս,
բայց չգիտեմ ինչո՞ւ ես ուղղակի իմ ատրճանակը
չպարպեցի իր չարչարւող կուրծքին ու դառնալով
Միսիթարին. «Միսիթա՛ր, մեղք է տղան, ազատէ՛»:
Այս խօսքերս Միսակը լսեց և անմիջապէս իր արիւ-
նոտ գէմքը դարձուց անոր ըսելով. «Միսիթար ջան,
քեզ մատաղ, մէկ խուշուն»: Միսիթարը բոլորովին
գեղնած, դողդղացող ձեռքով ուղղեց ատրճանակը
գէպի անոր կուրծքը: «Ա՛խ, հոգուդ մատաղ», բացա-
գանչեց Միսակը և գոհութեան նշոյլը երեսին իր
յօշօտւած թեւերը գէպի յետ պարզեց. կարծես իր
ընկերոջ գործը դիւրացնելու համար: Աչքերը ար-
ցունքով լեցուն Միսիթարն ինձ նայեց. «չէ՛, չեմ
կրնար». ու դառնալով Միսակին մի լալկան ձայնով.
«Միսակ ջան, գնա այն երկրորդ պատուհանին առաջ
կեցիր և շուտով զինւորներու գնդակներէն մէկը
քեզ կ'առնէչ»:

Այդպէս էլ եղաւ: Մի քանի բոպէ վերջը Միսա-
կը չոքած էր պատուհանի առաջ, զլուխն ու կուրծ-
քին մէկ մասը գէպի դուրս ցցած: «Օլան ատամսա-
նըզ պանա վուրուն»: կը կանչէր նա բարձր ձայնով

ու մի շարք հայնոյանքներ կը տեղար զինւորներու հասցէին, մի քառորդ ժամ անցաւ այդպէս և հակառակ Միսակի ցանկութեանը իր մօտէն անցնող հարիւրաւոր գնդակներէն և ոչ մին իրեն առաւ:

Ցանկարծ նա դադարեց կանչելուց ու դառնալով դէպի մեղ. «Տղե՛րք պատրաստ, վերէն բաշիրոգուկ կուգայ»:—Երկու երկու հոգի բանեցինք պատուհանները: Երբ խուժանը գոռում-գոչումով յարձակեցաւ դռան վրայ, առաջին յարկէն մինք վեց հոգով, իսկ տանիքէն շրաշը իր չորս ընկերներովը ոռւմբերու մի տարափ տեղացինք դէպի վար:—Այդքան թւով ոռւմբերու միաժամանակ պայթումը, վիրաւորներու սիրտ պատառող վայնասունը, դիմացի շէնքերէն թափւող ապակիներուն շառաչը և այս բոլորի հետ միաժամանակ դէպի երկինք բարձրացող դինամիտի կապոյտ ծուխը մի բոպէ ինձ սառսուցուցին... մարդկային կեանքի հետ էր գործերնիս... ո՞վ տւեց մեզ այս իրաւունքը... բայց ինչո՞ւ նոքա սկսան... ո՞վքեր էին մի քանի ամիսներ առաջ արեան գետեր հոսեցնողները... սոքա չէի՞ն... Այսպէս մի շարք անկապ մտքեր մի քանի վայրկեան գամեցին ինձ պատուհանի առաջ զլուխս դուրս հանեցի փողոցը նայելու.—մուխը մասսամբ նօսրացած էր արդէն, ցիր ու ցան ինկած դիակներ դռան առաջը. իսկ խուժանի մնացած մասը սարսափահար կը փախչի դէպի թէփէ Պաշի: Մի բոպէական սարսափի լոռութեան մէջ Միսակին ձայնը կը համնի ականջիս. կը դառնամ դէպի աջ. պատուհանէն նորէն դուրս կախւած իր բգկտւած, արիւ-

նոտ թեւերը լախի պէս թափ տալով դէպի փախչող
խուժանը մի ահռելի ժպիտ երեսին. «Սիզի
կիտի ալշաքլար»... կը պղաւէ իր արգէն կիսամեռ
ու խոպոտ ձայնով:

ԱՇԽ, անոր այն ժպիտը...

Եթէ մի օր. մի ժամանակ վիճակւի մեր թշւառ
Հայ ժողովրդին, իր այս գոյութեան կուին մէջ մեռ-
նել, անհետանալ երկրագնդիս երեսէն առանց մշեցի
Միսակին այն վերջին ժպտին... հազար ափսոս պիտի
ըսեմ նրա թափած արեանը:

ԱՐՄԵՆ-ԳԱՐՈ




ՔԵԶԻ

Մեռած էիր, ո՞վ սիրուած կին,
Երէկ զիշեր . . .
Սիրատարփներըդ ո՞ւր էին
—Զէի զիտեր:
Ու ես մինակ
Յուղարկաւորդ, մեռած Պէլլա,
Լըքւած, մինակ,
Մինչեւ սեւ փոսդ հետեւեցայ . . .

Աչքերուդ մէջ ա՞ւ չէր վատեր
Խարկանքը էզ,
Ու կուրծքիդ տակ չէր բարախեր
Կիրքն անօրէնք. . .
Դիակդ սիրուն
Համբուրեցի: Օ՛ անսպատիր
Գեղեցկութիւն. . .
Բնչո՞ւ շատոնց մեռած չէիր . . .



ՏԱՅԱՐ ՇԱԲԱԼԻ



ՓՈ Ա.ՊՐ. ՏԵՐ-ՅԱԿՈԲՅԱՆ

ՆՈՒԱՐՍԱՐԿԸ

Նուարսարկը չէ եղած մեր մէջ դժբաղգաբար
այնքան ճանչցուած, այնքան սիրուած անուն մը՝
որքան կ'արժէր: Մեր մանկութեան խանդավառ օրե-
րուն մէջ մեր սեծերն ամեն եղանակաւ քաջուերած են
մեր վարգուն երեւակայութիւնը Աւարայրի տա-
րածութեան և Տղմուտի ափերուն վրայ ղեզերել
սրտաթունդ, բայց մոռացութեան ստուերներուն
մէջ պարուրուած թողած են Նուարսարկը առ հա-
սարակ:

Քաջն Վարդանի և իր նահատակ ընկերներուն
սիրալի յիշատակն սովորած ենք մեծահանդէս տօ-
նել անխափան. և Աւարալրի պուլպուլին գեղզե-
ղանքներուն ունինքել յափշտակուած, բայց մեր
ուշադրութենէն վրիպած է Նուարսարկի ամենա-
կարեւոր նշանակութիւնը մեր Ազգային յուղումնա-
լից պատմութեան մէջ: Այլ սակայն նոյնքան նուի-
րական սրբավայր մ'է մեզ համար Նուարսարկը
որքան Աւարայրը:

Խաւարակուռ Զրադաշտութիւնը յարատեւ ու
ախուռն ջանքերէ վերջ սպառած էր արդէն իր հա-
լածանքի ուտառապանքի բոլոր դիւային հնարքներն,

սպառած էր նոյնպէս իր սիրաշահելու, հրապուրելու
բոլոր կեղծուապատիր հնարքներն, և չէր յաջողած
Հայուն իր քրիստոնէական հաւատքով ապրելու
աննկուն կամքը խախտել, անոր բարոյական ազա-
տութիւնը կաշկանդել:

Գոռոգ Պարսիկը նուաճուած էր: Արոշած էին
ապարզիւն և նամանաւանդ աղիտաբեր ընդհա-
րումներուն վերջ տալ և Հայոց հետ բանակ-
ցելով իրաւախոհութեան մը յանգիլ: Այս
անգամ ալ ուրիշ վեհոգի Մամիկոնեանի մը,
արիստիրուն Վահանի կը վիճակէր ախոյեանն
համնդիսան: Հայուն դատին և Հայուն պահանջներն
ներկայացնել ու անոր անտեղիտավի իրաւունքները
պաշտպանել: Այս բանակցութիւնները կարելի պիտի
ըլլար սկսիլ այն պայմանաւ միայն, որ կանխաւ
իսկ Պարսիկներն համաձայնէին անհրաժէշտօրէն
ընդունել քանի մը էական սկզբունքներ, և այնպէս
պատահեցաւ որ նուարսարկի մէջ էր որ Վահան
պիտի պարզէր այդ սկզբունքներն:

Երբ հապճեապով այս տողերը կը գրեմ, դժբաղդա-
բար աչքի առջեւ չ'ունիմ Վահանի առաջարկած երեք
նախնական պայմաններուն բանաձեւը. ինչպէս
ժամանակակից պատմիչը աւանդած է մեզ այնքան
զօրեղ ու յատակ ոճով: Կ'արժէր որ զանոնք տառա-
պէս յիշատակէի հոս իրը դաւանանքը Հայուն իս-
կական ոգւոյն: Մեր առաջին ու անխուսափելի պայ-
մանն է կըսէր Վահան որ մեր հոգեւոր, խղճի ու
կրօնի ազատութիւնը յարգուի անկեղծութեամբ.

որ արդարութիւնը ի գործ դրուի. չը բռնաբարուի. չը խաթարուին մարդկային անկապտելի իրաւուքները. որ ուրացեալը չը քաջալերուի. հաւատարիմը չը հալածուի և այսպէս ժողովրդական բարոյական նկարագիրը չ'ապականի, չը քայքայուի:

Ահաւասիկ ինչ որ մեր նախահայրերը կը պահանձէին, որուն համար կը նահատակուէին, որուն համար յօժար էին զոհել ուրիշ ամէն ինչ.—իրենց բարոյական արդարութիւնն ու սրբութիւնն, և այդ այդպիսի դարերու, այդպիսի երկիրներու մէջ:

Ո՛չթէ բռնատերն, որոնց արձակած նետերն արել կը խափանէին, ոչ թէ Տիգրանի մը վաղանցուկ աշխարհակալութիւններն, ոչ ալ տեղացող ոսկիներն ու մարգարիտներն. այլ այս իր խղճի ազատութեան աննուածելի հաւատարմութիւնն է Հայուն փառքը: Եւ որչափ Հայը պահէ, պահպանէ այդ հաւատարմութիւնը, կընանք բացարձակապէս վստահ ըլլալ թէ անխաթար պիտի պահէ իր փառքը:

Աննշան, փոքրիկ աւան մ'էր նուարսարկը բայց ամենաշքեղ հանդիսավայրն եղաւ Հայութեան անմոռանալի փառքին:

ԱԲՐ. ՏԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Փարիզ 4 Հոկտ. 1919



ԶՕՐ. ԿՈՐԿԱՆԵԱՆ

ՍԻԱՄԱՆ ԹՈ

Ա.

Տառապանքէն՝ հայ հանճարի՞ն ծընար դուն,
Ո՞վ քըրմօրէն խորհրդապաշտ պարմանի,
Սիրտըդ ամբողջ գաղափարին արեւուն
Մորթեցիր, կեանքդ ալ զո՞հ մըտքին հայրենի:

Արտասուագին թաթիսեցիր զրիչդ եղեգեայ
Արիւնին մէջ հերոսներու նահատակ,
Ու վրէժին երզը մըրկեցաւ քնարիդ վրայ,
Երգեցի՛ր կոիւն անոր պղինձէ կուրծքին տակ:

Եղար միայն արեւներու սիրահար,
Ունկնդրեցիր վերն աստղերու հրծծիւնին,
Եւ տըխրութիւնդ ալ շիրիմի պէս խաւար՝
Սիրեց անդունդն ու վայրահագ ուռենին...

Ո՞վ հըսկայ միտք որ արծիւի թըռիչքով
Զափեց միջոցն երկինքներուն անսահման,
Աստղեր ցանեց հայ օրրոցին հոգեթով,
Եւ ուլունքներ կապո՛յտ կապո՛յտ ծովի նման...

Ո՞վ հըսկայ միտք ուր գաղափարը ուժզին
Ներշընջումի աստուածային ժամերուն
Տրոփեց իրրեւ տիեզերքի մը հոգին,
Ու քանզակուած՝ եղաւ արձան մը սարսոռուն...

Ո՞վ հսկայ միտքն ազատութեան պայքարին,
Որ շեփորեց խառնուրդներու մէջ կարմիր,
Ու սրփոեց վեճ դիւցազներու ճակատին
Հիր կակաչներ նժոյգին բաշէն հըրապիր...

Արեւներու հնոցէն թրծուած գանկիդ մէջ
Քերթողութեան շուշաններուն ասենէն
Բոսորաներկը ծաղկեցաւ, ու անշէջ՝
Առաւ մըտքին ճառագալթներն ոսկեղէն...

Բաէ՛, քերթող, ո՞ւր ինկաւ քնարդ խորտակուած,
Ու՞ր վերջին երգն իր աղերախ դեռ կուլար,
Արե՞ւ ս'արդեօք սիրտդ խըլեց հըրարրած՝
Արարատի կայծակներուն իրը ընծայ...

Զերդ աղկիոնն ովկէանին մէջ, քու հոգիդ
Տառապանքին անհունութիւնը գիտէր,
Նոճիներուն տակ հեծկլտաց երգը սըրտիդ՝
Հրեշտակի պէս գերեզմանի մ'առընթեր:

Սիրտ մը դըրիր քարերուն մէջ արցունքէդ,
Եւ հայրենի դաշտերուն մէջ արիւնոտ
Քու ոտքե'րդ են որ կը բանաս ծաղկաւէտ
Հետքովն իրենց վարդ մը բռսոր հասկին մօտ...

Եւ հայրենի տուներուն լուռ ըստուերին
Բոյր մը տըւիր խունկի, և բոյր վառողի՝
Հոն ուր մարտիկ մը խոնջ գըլուխը քարին
Արծիւներու լայն թեւին տակ կը հանգչի...

Դաշխուրաններ լեցուցիր Արեւով
Գաղափարի սերունդներու հոգւոյն մէջ,
Եւ ապստամբ խոռվքներն անոնց ջահելով
Անցա՛ր ինչպէս շանթը կ'անցնի փողփոջէջ...

Դարբնեցիր սուրը վրէժներուն՝ պողպատէ
Զայն Ջըրդիզած ես արիւնովդ հիմա,
Գըլուխըդ վերցո՛ւր գերեզմանէն, ու դիտէ՛,
Կայծակ մ'է ան որ ձեռքիս մէջ կը շողայ...

Ո՛չ մէկ հողի անկիւն բռսոր ներկըւած,
Ոչ մէկ շիրիմ նահատակի, դիւցազնի,
Որոնց ուստի դացին ոտքերդ յոգնած,
Քեզ անծանօթ կը մնար, քերթո՛ղ հայրենի...

Հայ տուներու, հայ մայրերու սուզին հետ
Մեծցա՛ր հոգիդ արմատ կապեց զերդ ուսի՝
Ուռճանալով ընդմիշտ կանանչ արեւէդ՝
Արցունքին սէջ հայ կոյսերուն պաշտելի...

Քնարըդ երբեմըն տօսախ էր, երբեմն սօս,
Երբեմըն սեւ նոճի, բայց միշտ կուրծքդ էր ան,
Որուն վըրայ լացիր երգե՛ր լուսահոս՝
Կարօտներու, երազանքի ու Մահուան...

Գ.

Աստեղածով մը հոգիէդ մեր հոգւոյն՝
Գիշերին մէջ պիտի հոսի ուղխօրէն
Որքան արեւն առ կայծ ջահի մը հանգոյն
Առնէ բոց իր քերթողներու շիրիմէն...

Իրենց մահով չանցնիր գարունը երբեք,
Դափնեպըսակ ճակատներնուն վրայ ծաղկած,
Ու կը հնչէ քընարին երգն աղերեկ
Աստըղներու բարախումէն արթնցած:

Անոնց համար սենք չենք ըսեր որ մեռա՞ն,
Այլ կը նընջեն անմահութեան երազով,
Իրենց տապանն է վարդագեղ օրօրան
Չոր հայրենիքը պիտօրը դարերով...

Անոնց վերեւ լուսնակն յակուրջ մ'է կախեր
Ռւոխներու և նոճերու ոստերէն,
Ուր կը միջեն լալահառաջ տատրակներ,
Եւ զեփիւռներն ալ կը փախչին մեղմօրէն:

Ո՞վ հանճարին քուրմը յաւէտ ողբացեալ.
Օր մը երբոր կը մտնէիր, երազիդ
Մեհեանին մէջ բազմաքանդակ, ձիւնափայլ,
Մեծ ամբոխներ կը սպասէին քու դարձիդ:

Սիւներուն մօտ լուռ անձկութեամբ սեւեռուն
Մարմարակերտ ու վեհաշուք դարիրին՝
Կ'ունկնդրէիր Ազատութեան երգերուն
Որ հոգիէդ հրեղէն թեւեր կ'առնէին...

Օր մը բացիր դուռը ելար, իբր Աստուած
Քեզ պաշտեցինք, երբ մրրկավարս ու զինո՞վ
Դուն կ'անցնէիր ոստաններէն ջարդըւած,
Մայրերուն ծոցն եղաւ յուռթի վրէ՛ժներով...

Դ.

Անմահութեան ո՞ր աստղերէն լուսեղ ամպ
Մ'եկաւ ճակատըդ համբուրել սատափի
Աստուածային և հրաշագեղ մաքրութեամբ
Ուր գաղափարն իբր էտըլփայս կը ծաղկի...

Ո՞ր բանտին մէջ, կամ՝ աքսորի ո՞ր ճամբռւն
Մահացուցին քեզ արծիւի մը նըման՝
Որուն թեւերը սուզին մէջ մեր հոգւոյն
Գիշերներու ու պատանքովը կ'իյնան...

Անծանօթին և անհունին դառնալով
Խորհրդաւոր քուրմն ես դարձեալ երազին,
Ծիր կաթիններն աստղերու հոծ բոյլերով
Քու խընկաբուր վէրքերուդ մէջ կը հոսին...

Դուն ըստաշխով և արցունքով զրմբռառած՝
Միշտ անայլայլ՝ պիտի շիրիմ չունենաս,
Սիրտը առաւ ցեղդդ, հոգիդ ալ Աստուած,
Եւ ներշընչումդ՝ երկինքը բիլ և անհաս...

Հայրենիքի բազիններուն քանդակուած
Սափոր մ' սիրտըդ որուն մէջ կ'արտասուէ
Զիւնասպիտակ իր լայն թեւերը ձըգած
Մեծ յիշատակն արձանիդ քով մարմարէ:


Այսօր, եկո՛ւր, ո՛վ յարուցեալ, վեհօրէն,
Եկո՛ւր, զրօշները կարմի՛ր են զերդ արիւն,
Քու շո՛ւնչդ է որ անոնց հրավար ծալքերէն
Կը խառնըւի յաղթանակի երգերուն:

Եկո՛ւր և օր մը չհանդչած տակաւին
Հողին ցուրտ ծոցը՝ պիտի մենք աճիւնէդ
Խիւսենք վեհ ձեւը, կոթողումն՝ Արեւին՝
Երիտասարդ քու հասակիդ արփաւէտ...

Պիտի հըսկէ վերեւըդ Արծիւ մը հըսկայ
Մեծդի բիբերն արշալոյսէն սեւեռած,
Գաղափարի նոր սերունդներն ապագայ
Քեզ պիտի գան ուխտի՝ Վրէժով զըրանուած...

«Արոյրի երգեր»

ԱՐՍԵՆ-ԵՐԿԱՅ





ԱՐՄԵՆ ԵՐԿՐՈՎ

“ՊԱՐՈՆ,, ՏԻՏՂՈՍԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՄԵԶ”

—————

Ոմանք կը կարծեն, թէ «պարոն» տիտղոսին գործածութիւնը մեր մէջ մտած է շատ նոր ժամանակ, մեր կովկասի եղբայրներուն հետ մեր ունեցած մօտաւոր շփումին հետեւանքով:

Այս կարծիքը սխալ է:

Ինչպէս ծանօթ է, «պարոն» տիտղոսը հայերէն չէ, այլ փոխ առնուած է հին ֆրանսերէն baron բառէն, որ մեր ԺԲ. և ԺԳ. դարերու մատենագիրներէն ալ գործածուած է:

Այս բառը նախ և առաջ կիլիկիա մտած է Խաչակիրներու ձեռքով, 1906 թուականէն ետք: Ասկէ առաջ ծանօթ չէր: Այս թուականին՝ հայացած «պարոն» բառն իթ իսկական իմաստով գործածուած է մեր մէջ, այսինքն՝ տրուած է իշխաններու միայն, իբրեւ բարձրագոյն տիտղոս, ինչպէս էր այն ատենան ֆրանսերէն baron բառը, որ ետքերը (ԺԴ. դարուն վերջերը կամ ԺԵ. դարուն սկիզբները) աղնուականներու յատուկ հասարակ տիտղոս մը եղաւ: Հայաստանի Այրարատեան նահանգին մէջ գտ-

Նուռողարձանագրութիւններէն շատերը ցոյց կուտան, թէ իշխաններու յատուկ «պարոն» տիտղոսը՝ կիլիկիայէն անցած է նաեւ Մեծ Հայք: Աւելի հետաքրքրականն այն է, որ «պարոն» ձեւը գործածուած է նոյն իսկ «պարոնուհի» (baronne) նշանակելու համար, ինչպէս կը տեսնուի Անիի Առաքելոց եկեղեցին արտաքին և ներքին պատերուն վրայ գրուած երկու արձանագրութիւններէն, մին՝ 1255—1276 թուականներուն գրուած, միւսը՝ որոշ կերպով 1520 թուին:

Ի՞նչպէս կը լաւ, որ Խաչակիրներու կողմէ ներմուծուած օտար տիտղոս մը կիլիկիայէն մինչեւ Մեծ Հայք կերթայ և կը նդհանրանայ:

Պատմութենէ գիտենք, թէ Ժ. և Ժ. Պարերուն՝ Այբարատեան նահանգին մէկ մասը Լոռի Զաքարիա և Խւանէ Երկայնաբազուկ իշխաններն ու իրենց յաջորդները կը կառավարէին երբեմն բոլորովին անկախ, և երբեմն ալ վրաց կամ թէ Թաթարաց գերիշխանութեան տակ: Այս իշխանները յարաբերութեան մէջ էին կիլիկիոյ հայկական իշխանութեան և մանաւանդ Հայոց կաթողիկոսին հետ, որուն աթոռը՝ երկար թափառումներէ ետք՝ Գրիգոր Գ. Պահլաւունիէն ի վեր (1115) կիլիկիա փոխադրուած էր: Այս ըսածիս իրբեւ փաստ՝ սիրելի ընթերցողներուս կը յիշեցնեմ, թէ Զաքարիա՝ կրօնական կարեւոր խնդրոյ մը առթիւ՝ 1207ին գեսպանութիւն մը զրկած է կիլիկիա, Հայոց Յովհաննէս կաթողիկոսին ու Լեւոն Ա. թագաւորին, ինչպէս կը նկա-

բազրէ Կիրակոս Գանձակեցի պատմիչը, գլ. Գ.: Արդ՝
այս յարաբերութիւններու շնորհիւ է, որ «պարոն»
տիտղոսն ալ Կիլիկիային ճամբորդած է Մեծ Հայք,
և տրուած է Երկայնաբազուկ Զաքարեան իշխան-
ներու:

Ինչպէս կը տեսնուի, այս տիտղոսը նախապէս
խիստ բարձր նշանակութեամբ գործածուելէ ետք՝
ժամանակի ընթացքով իր նախկին արժէքը կամաց
կամաց կորսնցուցեր է և օր մըն ալ հաւասարեր է
այսօրուան Monsieur տիտղոսին: Ոմանց համար նոյն
իսկ Monsieurէ ալ աւելի վար իջած է այն. ասոր հա-
մար է, որ կ. Պոլսի գրագէտները «պարոն» տիտղո-
սին կրած այս անսպասելի անկումէն դժգոհ և յու-
սահատ՝ Monsieurի հաւասարող և «աղա»էն աւելի
բարձր նոր տիտղոս մը դարձնած են, այն է՝ «տիար»
կամ «տեար» տիտղոսը «պարոն»ը, պահելով նորելուկ
երիտասարդութեան:

Կ. Յ. ԲԱՍՄԱՋԵԱՆ





Կ. Յ. ԲԱՍՄԱՆՅԱՆ

ԶԵՐ ՎԱՐԴԵՐԸ ՈՒՇԱՑՄՆ

Այստեղ են, կուրծքիս վրայ...

Անզօր են ձեռքերս այլեւս, ինկած են թոյլօրէն,
չեմ կրնար պարզել ծաղիկներուն:

Միայն մեղմիկ շունչս կը համնի ու կը թըր-
թան թերթիկները, կուրծքիս վրայ, արեւուն տակ
թափանցիկ ու բոսորագոյն:

Բայց դեռ երէկ այնքան զւարթ էի ես. ձեզի
նւիրեցի ես՝ իմ երգերէս ծովը, ծովը իմ սրտիս.

Դուք ժպտացիք... դուք ժպտացիք միայն:

Ես հիմա'կ ալ կուզեմ զւարթ ըլլալ. ես կուզեմ
բարձրացնել զլուխս ու նալիլ հեռուն, արեւուն տակ
տարածւած հեռաստաններուն...

Ես կուզեմ վերյնել զրիչս, ձեզի համար ծովը
երգել, բայց ձեռքերս ինկած են անուժ, ու մտքերս
տիսուր են, շատ ալուուր:

Միրտս կը բարախէ այնպէս, պիտի պայթի կար-
ծես: Կարմիր պղպջակներ կը բարձրանան թոքերէս,
շրթունքներէս կը հոսին:

Եւ դուք ծաղիկներ բերիք այսօր. չէ՞ որ ես ծա-
ղիկներու սիրահարն եմ...

Ինկած են անոնք կուրծքիս վրայ, իմ մեղմիկ
ունչս թրթուն, արեւին վերջին շողերէն բոսոր:
Վճի՛տ, զւարթ ծաղիկներ, չուշացա՞ք արդեօք...

916 Հոկտեմբեր
Արամիան Հիւանդանոց

Մայիսեա՞ն երգով, գարնա՞ն թեւերով, իմ հո-
գիս խելար դէպի քե՛զ կուգա, քեղի՛ կը թռչի:

Հայրի՛կ, կը գցամ, որ այս առաւօտ, գարունին
հետ, ոտքի՛ կ'ելես վերջապէս ու կարօտալի աշ-
քերդ արտասուքով յորդուն՝ տառապանքի անյայտ
վայրերէդ, դէպի մեղի՛ կը քալես...

Հայրի՛կ, իմ մոլոր սրտիս միա՛կ հանգրւան,
միակ լուսեղէն եղե՛րք կախարդուն. իմ միա՛կ իտէալ,
իմ կեանքի՛ իմաստ, իմ սէ՛ր անսահման:

Ծաղիկները բացուեցա՞ն, արտերը հեռուն կանա՛չ
են նորէն, զեփիւոր նորէն քնքո՛յշ է այնպէս. գա-
րունն է, զարունն է . . . զանգուրներուս շուրջ,
պսակն հրացնմուն լիլաներուն՝ գեղեցիկ չէ՞:

Ուղինե՛ր, հեռաւոր, անդալար, անապատի՛ ու-
ղիներ՝ հանդարտեցէք. ուրականնե՛ր ահաւոր,
հրավառ աւազներու խորշակներ՝ դադա՛ր առէք.
կ'զգամ՝ որ հայրիկս այս առաւօտ, ոտքի կ'ելէ,
դէպի մեղի՛ . . .

Թո՞ղ մերկ ոտքերը չարիւնոտին աւազին վրայ,
իր բազմատանջ ճակատին շուրջ՝ արե՛ւ շողերդ
բարի՛ թող ըլլան... Ահա՛ երազուն աչքերը, ան-
խորտակ հոգիին դեռ ըմբո՛ստ նայւածքով. ահա՛
և իր մազերն ալեխանն՝ արե՛ւ եթէ կընաս՝ շողե-
րովդ սեւցո՛ւր զանոնք:

Անիկա յոգնած է, անիկա տառապած է, տա-
ռապանքովը նւիրական իր ցեղին, անիկա տժգոյն է

ու տրտում, հայրենաբաղձ իր երազներուն տրտմութիւնով. բայց այս առաւօտ, վերջապէս, գարունին հետ հայրիկս մնղի՛ կուզա...

Ես կը նետեմ խոպոազներէս լիլաները հրասարսուռ, գէպի դալար դաշտերէն ու ոսկեծուկի արտերէն՝ մոռնալով արցունքը քայլերուս տակ մնոնող ծաղիկներուն՝

Ես քեզի՛ կուզամ, հայրի՛կ, մայիսեան երգով, գարնան թեւերով, փարելու փոշեթաթաւ ծունզերուդ և աչքերս, խենթութիւնով լեցուն աչքերս՝ նւիրական կուրծքիդ վրա՛ թաղելու:





ՈՎԱՆԵԼ ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԿԱՅԱՆ ԹՈԹՈՎԵԱՑ

ՀՐԱԶ ԶԱՐԴԱՐԵԱՆ

Լ Ե Ւ Ո Ւ⁽¹⁾

«Ո՞ւր երթանք անցունենք այս օգոստոսի կիրակին, հարցուցի Երուանդ բարեկամիս, որ, ինձ պէս, դուրս կ'ելլէր Պէօյիւքտէրէի հայկական մատուռէն, Վերին Վոսփորի վրայ: Ո՞ւր ապաստանինք այս ճշմարտապէս արեւադարձային տաքութենէն չընկճուելու համար:

— Պէնտերը երթալու է, պատասխանեց: Հոն զով կ'ընէ միշտ: Այսօր մեր ստակի ազնուականները հոն պիտի գտնուին առանց բացառութեան: Սարը Օննիկն ալ, մեր տեղացի երաժիշտներուն պարագլուխը, հոն պիտի գայ իր շրջիկ խումբին հետ: Ի՞ն ճ է սա զ ին աստուածացումը պիտի տօնուի»:

Որոշումն տուի իսկոյն: Ընկերացայ պատուական բարեկամիս, որ հզօր քայլող մ'էր Յաւիտենականին առջեւ:

Հարաւի կողմէն, ուղղուեցանք դէպ ընդարձակ

(1) Այս վիպակս իրատարակուեցան. 1905 իոկտ. 15ի *La France Littéraire*ին մէջ: Ֆրանսերէն իրատարակութիւններուս մեծագոյն մասին պէս, չէ Մարգմանուած հայերէնի, և իետեւապէս անծանօթ մնացած է մեր ժողովուրդին:

մարգագետին մը, ուր սօսիներու երկու խումբեր
կ'բարձրանան: Ըստ աւանդութեան, հոն էր որ,
1097ին, Կօտֆրօա տը Պուշեօն բանակեցաւ իր
Խաչակիրներուն հետ: Այս հսկայ ծառերէն մէ-
կուն կոճղը հիմայ սրճարանի վերածուած է:

Պարտէզներէ շրջապատուած երկար ծառուղիէ
մ'անցանք: Յունական, հայ-կաթոլիկ ու հայկական
գերեզմաննոցներուն պատերուն առջեւէն անցնելով,
հասանք Սուլթան-Սուլյու, զով աղբիւր մը որ բլուրի
մը կողն ի վար կ'հոսի, շանթահար կաղնիի մը ստո-
րոտը:

Անցանք բազմաթիւ առուակներէ որոնք ձորին
մէջ կ'անհետանան, և հասանք Պէօյիւքտէրէի ջրը-
մուղը, Սուլթան Մահմուտ Բ.ի օրով շինուած, և
որ Պէօյիւքտէրէի ձորին ու Պէլկրատի անտառին
միջեւ կ'բարձրանայ իրը վիթխարի յաղթակամար
մը, որոյ վերեւէն Վոսփորը կ'երեւի, մոգական լի-
ճի մը պէս պարզուած:

Ճամբան հոն երկուքի կ'բաժնուի: Մեր կըո-
նակը կ'դարձունենք այն շաւղին որ Պէլկրատ գիւ-
ղը կ'տանի, և կ'բռնենք Պէնտերը տանող ուղին,
մեր աջակողմը ձգելով Պաղչէ-Քէօյի յունական գիւ-
ղը, անուանի իր կեռասներով, և մեր ձախակողմը
ձիաւոր ոստիկաններու պահականոց մը:

Ահա կ'հասնինք առաջին ջրշեղջը, որ կ'կոչուի
Թօփուղլու պէնտի կամ, ըստ թրքական
արձանագրութեան մը, իսկ ի Սուլթան
Մահմուտ պէնտի մահկաձեւ թանձր պա-

րիսպ մը, որ կ'բարձրանայ ձորի մը բերանը ուր
կ'հաւաքռուին երկրորդ ջրշեղջին, անձրեւին ու
վտակներուն ջուրերը, և որ կ'պահպանէ երկարա-
ծիգ ջրակոյտ մը, Ստիւքսի պէս տղմոտ ու սև:
Քիչ ատենէն հասանք երկրորդ ջրշեղջը, Ենի
Սուլթան Մահմուտ պէնտի. ամուր
պատուար մը բազմաթիւ ծորակներով, մշտնջե-
նաւոր ժխորով թափելով ջուրի անհուն քանա-
կութիւն մը որ, Վալի տէ պէնտի անուն
երրորդ ջրշեղջի մօգնութեամբ, կ'երթայ Բերայի
և Ստորին Վոսփորի ծարաւը անցունել, մինչ Պէլ-
կրատի ջրշեղջները մայրաքաղաքին ծարաւը կ'յա-
գեցունեն Էյուպի կողմէն, Ուկեղջիւրի վրայ:

Երկրորդ ջրշեղջը, որ ամենէն կարեւորն է,
կ'բարձրանալ Պէլկրատի չքնաղ անտառին մէջ, ուր
բաղեղապատ դարաւոր ծառեր, զովասուն հովիտներ,
խոխոջուն առուակներ: Արեւը քիչ անգամ իր հրա-
կէղ ճաճանչները կ'սփոէ այս դիւթական զմբխտա-
գոյն դաշտանկարին վրայ: Խոնաւութեան հայրե-
նիքն է այս, և երկինքը հոս ստէպ կ'ծածկուի ամ-
պերով որոնք անձրեւի կ'վերածուին:

Ուրախանալով որ վերջապէս զովութիւն գտած
էինք քաղաքին հնոցէն յետոյ, բարեկամիս հետ տե-
ղաւորուեցանք սրճարանի մառջեւ, ոչ հեռու կի-
սաւեր հովանեակէ մը որ ջրշեղջին դիմացը կ'բարձ-
րանայ: Երուանդ կ'ցնծար, և, Պէնտերուն նայելով,
կ'գոչէր անդադար. «Այս ո՛րքան ջուր, ո՛րքան ջուր,
ո՛րքան»:

Պէօյիւքտէրէի ընտանիքները կ'հասնին հետրզ-
հետէ, կառքով, սայլով կամ ոտքով։ Տեղացի երա-
ժըշտութիւնը, ու առևլով ու զուրն այով
ներկայացած, կ'նուագէ Ալճէրիի ծովահէններուն
հոչակաւոր քայլերզը (Ճէ զայիր հավասը)
կամ ժողովրդական եղանակը թրքական երգի մը որ
այլանդակ յանկերգ մ'ունի, իտալերէն բառէ մը,
արարերէն բառէ մը և յունարէն բառէ մը կազ-
մուած. Ճիվան Ալի մու (Իմ երիտասարդ
Ալիս): Պաղչէ·Քէօյի յոյն գեղջուկներն ու գեղջկու-
հինները խանդով կ'պարեն իրենց ազգային պարը,
սիրդոն:

Այլ Սարը Օննիկ կուգայ կ'հասնի իր
չորս հայ արուեստագէտներով։ Յաճախորդները
կ'լոեն, աւելի լաւ ըմբոշինելու համար անոնց արե-
ւելեան երգերը։ Եւրոպացիները կ'ունկնդրեն անու-
շադիր կամ արհամարհու կերպով, Արեւելցիները
երկիւղած մտամփոփումով ու անսահման աղա-
պատանքով։

Կ'սիրեմ արեւելեան երաժշտութիւնը. կ'խոս-
տովանիմ զայս, փոյթ չընելով որ բարբարոս մը
նկատուիմ Արեւմուտցիներէն։ Հիանալով հանդերձ
եւրոպեան երաժշտութեան զիտուն ներդաշնակու-
թեանն ու աղմկայոյզ աշխուժութեանը վրայ, կը
պաշտեմ արեւելեան երաժշտութեան վայրի քաղ-
ցրութիւնն ու սրտաշարժ միօրինակութիւնը։ Այն
որորած է զիս կեանքի սեմին վրայ, այն թարգմա-
նած է սիրոյ առաջին հառաջներս, այն մասնակ-

ցած է խինդերուս ու վիշտերուս: Բնութեան աւելի մերձաւոր ըլլալով, աւելի լաւ կ'նմանի սոխակին երգին, և իր տարտամ նուաղումը հեշտօրէն կ'ընկղմի: Նիրվանային անհունութեանը մէջ: Արցունքի ու յաւիտենականութեան երաժշտութիւնն է այն:

Սարը Օննիկ ու իր երեք պաշտօնակիցները կարգով կ'երգէին արեւելեան արուեստին լաւագոյն ստեղծումները, ջութակի ընկերակցութեամբ: Ունկընդիրները, խորապէս յուզուած, ջերմ ծափերով կ'վարձատրէին իւրաքանչիւր արուեստագէտ, և աշշա՛ (կեցցէ՛) գոչելով անընդհատ: Հինգերորդ երաժիշտը լոռութիւն կ'պահէր, և իր դափը ցնցելով կը շատանար: Դեռ երիտասարդ, խորշոմներ ունէր ճակատին վրայ: Իր վհատութիւնը ցաւագին հակապատկեր մը կ'կազմէր իր ընկերներուն ոգեւորութեանը քով:

Այս հանելուկին մեկնութիւնը լսելու հետաքրքիր, միջարարէ մը օգուտ քաղեցինք՝ մեր սեղանը հրաւիրելու համար զայն: Մեծ գաւաթ մ'օղի հրամցուցինք իրեն, նաև սեւ գավիար, լեմոնի ջուրով ոռոգուած: Լեւոն—այս էր իր իր անունը—հաւանեցաւ, ոչ առանց դժուարութեան, իր կեանքը մեղ պատմելու:

«Հազիւ վեց ամսու էի հօրս մահուան ատեն, որ այրի մը և երկու զաւակ թողուց: Մատաղ հասակէս սկսեալ, ստիպուեցայ աշխատիլ, մօրս ու քրոջս պէտքերը հոգալու համար: Գեղեցիկ ձայն

ունէի. սկսայ երգել եկեղեցիներուն մէջ: Այս դորա
ծով շատ օրհնենք այլ քիչ ստակ կ'շահէի: Պաշ-
տօն ստանձնեցի Սարը Օննիկի խումբին մէջ, որ
առատ զրամ շահեցաւ, ձայնիս մատղաշ յստակու-
թեանը շնորհիւ: Երախտագէտ մնաց ինձ, և, հիմայ
որ կորուսած եմ ձայնս, թոյլ կուտայ որ քանի
մը բարա շահիմ, դափ զարնելով:

Ստամպօլի հարուստ զրօսասէրները իրենց
խրախճաններուն կ'հրաւիրէին զիս, ձայնիս փայ-
լովը համեմելու համար իրենց վայելքները: Երգել
կուտային ինձ մինչեւ իսկ Բերայի ու Կալաթայի
լկտանոցներուն մէջ, ուր պոռնիկները իրարու հետ
կ'մրցէին՝ երիտասարդ արուեստագէտի սիրտս գրա-
ւելու համար: Յոլոր Արեւելցիներուն պէս զգայուն
կամ զգայասէր, ես ալ յաղթուեցալ վերջապէս: Աս-
տիճանաբար խրեցայ մոլութեան տիղմին մէջ, և
ստորին բողութեան զիրկը կորուսի արժանապատ-
ւութիւնս, առողջութիւնս ու ձայնս:

Օր մը դիպուածով մտայ եկեղեցի մը, ուր Խը-
րիմեան հոյանուն քարոզիչը կ'խարանէր մոլութիւ-
նը և կ'փառաւորէր առաքինութիւնը: Իր քարոզը
իիշեցուց ինձ մօրս ու դասատուներուս բարի խը-
րատները, և արթնցուց սրտիս մէջ քնացող հրեշ-
տակը: Ուզեցի հակազդել ճակատագրիս: Սեղա-
նաւորի մը քով մտայ, ապրուստս պարկեշտօրէն
ճարելու համար, և նշանուեցայ աղքատ աղջկան
մը հետ, որու սիրահարած էի բոլոր հոգիովս: Սա-
կայն, քանի մ'ամսէն, սեղանաւորը ճամբեց զիս,

տեսնելով որ չէի ստրկանար իր առջեւ, և նշանածըս, որու հետ ա'լ չէի կրնար ամուսնանալ, ստիպուեցաւ թուրք սպայի մը տարփուհին ըլլալ՝ անօթի չմնոնելու համար:

Հարուսաներուն ու զօրականներուն դէմ դառնացած, և չկարենալով մոռնալ երազներուս առարկան, անձնասպան ըլլալ մտաբերեցի նախ: Այլ գատութիւն համարեցի աշխարհէ մեկնիլ, առանց իր անիրաւութիւններուն համար պատժած ըլլալու զայն: Ես, որ ինքզինքիս ստուերը դարձած եմ, վրէժս լուծելու համար միայն կ'ապրիմ հիմայ: Հնչակեաններուն կամ Դաշնակցականներուն պիտի յարիմ. այդ հայ յեղափոխականները ինձ պէս կ'ատեն հարուսաներն ու զօրականները, և իրենց անողոք դաշոյնը ուշ կամ կանուխ կ'զարնէ մեր աղէտներուն հեղինակները:»

Լոեց Լեւոն: Խոհեմութեան ու համբերութեան խրատներ շուայլեցինք անոր: Թօթվեց զլուխսը, մէկ ումպով պարպեց օղիի երկրորդ գաւաթ մը, և փութաց երթալ միանալ իր ընկերներուն, որոնք նոր երգ մը կ'նուագէին խանդավառ:

Զքօսասէրները կ'ըմբոշխնէին օղին, Տաճկաստանի ազգային ըմպելին: Կ'փղձկէին՝ լսելով արեւելեան երաժշտութիւնը, որոյ խորհրդաւոր ու մելամաղձիկ լեզուն իրենց կ'յիշեցունէր թէ գեղեցկութիւն, հաճոյք ու կեանք վաղանցուկ բաներ են: Կ'հառաչէին, անիծելով Ֆէլէ կը (Ճակատագիր), մարդկութեան աղէտներուն սկզբնապատ-

ճառը: Մերթ ընդ մերթ, համդիսականներէն մին
մէծիտիէ մը կ'զրկէր երաժիշտներուն, խնդրելով
որ նուագէին իր սիրական երգը կամ կրկնէին այն
երգը որ հաճելի եղած էր իրեն: Սարը Օննիկ ժո-
ղովրդական քերթողներուն պարզ ու միամիտ խօս-
քերը կ'արտասանէր.

Ա՛հ, եար, եար, նէյէ՞ եանտըմ, եար.
Սանա եանտըմ, եար:

(Ա՛հ, սիրելի, սիրելի, որո՞ւ համար կ'այրիմ, սիրելի.
Քեզ համար կ'այրիմ, սիրելի):

Եւ լեւոն, իր դափին վրայ ծուած, աչք կ'ընէր սեզ:
«Մտիկ ըրէք, կ'ըսէր մեզ: Սիրուս պատմութիւնն է:»

Սարը Օննիկ կ'շարունակէր.

Գուրպանըն իտէնէքսին սէն պէնի:
(Զոհու պլիտի ընես զիս):

Եւ լեւոն կ'մրմնջէր.

«Զոհը ես եմ:»

Սարը Օննիկ կ'յարէր.

Եիւրէլիմտէ տէրիալար սէօնտիւրմէզ հարարէթ վար:
(Սրտիս մէջ կայ հուր մը զոր ովկիանը չկրնար
մարել):

Եւ լեւոն կ'փսփսար.

«Իմ կենսագրութիւնս է այս»:

Երբ զիշերը վրայ հասաւ, Պէօլիւքտէրէ զերաղարձանք, այս տխուր միջաղէպէն ազգուած:

Քանի մը շարաթ յետոյ, ձեռք առի կամաւոր աքսորի ցուպը Արեւմօւտք երթալու համար, ուր կ'ուզէիր մաքառիլ Ապտ-իւլ-Համիտի բռնակալութեանը դէմ:

Կոստանդնուպոլսէն մեկնելէս ի վեր վեց երկար տարիներ անցած էին, երբ երտանդ օր մը եկաւ տեսնել զիս Լօնտօնի մէջ: Վոսփորի ափերէն կուգար, հազիւ խուսափած այն ջարդերէն որոնք ափ մը հայ յեղափոխականներու ձեռքով Օսմանեան Դրամատան զրաւմանը յաջորդեցին,—քաջագործութիւն մը զոր անզլիական թերթ մը չվարանեցաւ ԺԹ. բդ դարու յանդզնազոյն արարքը կոչել:—Անոր պատմել տուի այս խիզախ ձեռնարկին իրադարձութիւնները:

1896 Օգոստ. 26ին, 26 Դաշնակցականներ, ատրճանակներով զինուած ու բեռնակիր ձեւացած, Օսմանեան Դրամատունը փոխադրած էին ուժանակով ու ոռումքերով լցուած պարկեր, մէճիտիէներով թխմուած պարկերու կատարելապէս նման: Գանձին առջեւ հասնելով, իրենց զէնքերովը ահարեկած էին բոլոր պաշտօնեանները: Դուռները գոցելով, ապաստանած էին շէնքին մէջ, և պատուհաններէն իրենց ոռումքերը կ'նետէին օսմանեան զինուորներուն վրայ, որոնք հապճեպ դրկուած էին՝ այս յանպատրաստից ամրացած բերդը պա-

շարելու համար: Ուսւմը, վրէժի կոյր գործիք, առաջին անգամ կ'երեւէր Տաճկաստանի մէջ, Սուլթաններուն կոյր բռնապետութիւնը պատուհասելու համար: Թուրք ջարդիչներէն անխնայ տասանորդուած և սեղանաւորներու Եւրոպայէն վատօրէն լքուած հայցեղին զայրոյթը այս քաջ վրիժառուներուն մէջ մարմնացած էր, և այս Սամսոնները կ'մղէր թուրք Եւրոպեան ընչաքաղցութեան տաճարը կործանելու: Այդ օրը Օսմանեան Դրամատունը փոխուած էր նոր Մինայի մը, որոյ գազաթէն Ազատութիւնը իր օրէնքը կ'հոչակէր որոտումներու և փայլակներու մէջէն:

Յեղափոխականներէն մին մամնաւորապէս նշանաւոր եղած էր իր վայրագ ատելութեամբ: Ոսկիներու պարկերուն վրայ կ'թքնէր ու կ'կրխկրտէր, և կատաղօրէն կ'ոմրակոծէր թուրք զինուորները, որոնք կ'փախչէին սարսափահար, գումապարա՛, գումապարա՛ (ոռ'ւմբ, ոռ'ւմբ) աղաղակելով: Մոլեգնութենէն խենդեցած, կ'պոռար ահեղագոչ.

«Անկցի՛ զրամատուն: Անկցի՛ բանակ:»

Այս օսկալի Դաշնակցականը կտոր կտոր եղաւիր ոումբերէն մէկուն պայթումովը, մինչ թուրքերու հարիւրաւոր դիակներ Օսմանեան Դրամատանշուրջը կ'սփոռուէին:

Երաժիշտ Լեւոնն էր այն:

Թոչուններու զայլայլին մէջ սկսած կեանք մը ոումբերու շառաչին մէջ վերջացած էր:



ՄԻՒԱՍ ԶԵՐԱՅ



ՀԱՅ ՈՐՔԵՐԸ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ՄԵԶ

ՎԵՐԱՊՐՈՊ ՀԱԳԻՆ

Անլուր, անապատում՝ դահճատունէն՝ Տէր-Զօրէն դէպի Պաղտատ փախուստ տուի, քսան և հինգ որբերով։ Քսան և վեց օր յետոյ, տաժանելի ճամբորդութիւնով մը՝ հասանք վերջապէս Միջագետքի պատմական կեղրոնը, ուր Ալպիոնի զաւակները իրենց փառայեղ դրօշակը կանգնած էին։

Ցողնած ու խոնջ՝ բոլորս ալ որբեր ու բեկորներ նահատակներու. անձկանքով կը դիմէինք Հայերու ժամը, տառապակոծ ցեղին միակ հանգըռուանը, ուր կը յուսայինք գտնել արենակիցներ, ան ծանօթ բարեկամներ կամ թերեւս վերապրող ծանօթներ։

Ժամուն բակը՝ այդ եղերաթոյրը, փոթորիկէն հալածական խեակներուն, լեցուն էր տարագիրներով։ Արիւնի և աւարի ուղեւորներ քողորն ալ, եկած էին հող, ու հինաւուրց մտերիմներու նման իրար գտած՝ իրարու կը պատմէին իրենց սրտաշարժ ու աղեխարշ անցքերը։ Մենք ալ անոնց խառնուեցանք, հարցումներ, հարցումներ։ Ամէնքն ալ իրենց սիրելիները կը հարցնէին ինծի, որովհաւեւ Տէր-Զօրին էր ամէնէն հսկայ կեղրոնը ոճիրին, հո՞ն

Էր որ ամէն հայ թողած էր մայր մը, հայր մը, եղբայր
մը կամ քոյր մը:

Արտասուագին աչքերով՝ եկեղեցիին պատին
վրայ կախեցի վերապրոզներու անուան ցանկը ու
վեր փութացի, Առաջնորդարանը: Որբերը լուռ ու
տիսուր՝ մարած աչքերով ու կիսամերկ՝ ետեւէս եկան:
Ներսը լեցուած էր արդէն ուրիշ տարագիրներով,
ուրիշ անթիւ որբերով:

Արարական պարեգօտիս մէջ ծածկուած՝ բայց,
յանկարծ մէկը ճանչցաւ զիս ու գորովագին շեշտե-
րով նետուեցաւ վրաս: Համբուրուեցանք: Պոլսէն ծա-
նօթ մըն էր ինծի: Ան ալ վերապրոդ մը՝ փախուստ
տուած թուրք բանակէն, տարիներ իրը սպայ ծա-
ռայած անոր մէջ, կալիցիոյ ճակատէն մինչեւ կով-
կաս, մինչեւ երագի աւագուտքը:

Վերջը երկարօրէն կը տեսակցինք, հիմա սա՝
որբուկը մտիկ ընենք ըստ բարեկամս՝ Տօքթ. Գա-
լէմքեարեան, աչքերուս խորը նաւելով անթարթ տե-
սակ մը հրճուանքով՝ որ միակ կընան զգալ ամէն
անոնք՝ որ անապատին մէջ սիրելի մը կը գտնեն
յեղակայծ:

Մօտեցայ տղեկին: Հայերէն չի գիտեր: Արարա-
խառն թրքերէն մը միայն կը հասկնայ: Կիսկատար
ու աղճատ արարերէնովս սկսայ հարց ու փորձել.

—Անունդ ի՞նչ է:

—Չե՛մ գիտեր:

—Ո՞ր տեղացի ես:

—Չեմ գիտեր:

— Հայրիկ, մալրիկ, եղբայր կամ քոյր ունի՞ս:

— Զեմ զիտեր:

— Զեր տեղը ձիւն կուգա՞ր:

— Այո:

— Լեռներ շատ կայի՞ն հոն:

— Այո, այո, շատ լեռներ կային, ձիւն կուգար շատ: Զինւը ի՞նչ աղուոր է: Անոր հետ կը խաղային մեծ տղաքները: Ա՛խ, ե՞րբ պիտի տեսնեմ այդ ձիւները:

— Վերջացած էր հարցաքննութիւնս: Իրարուերես կը նայէին հիմայ խորհրդաւոր ու լուռ արտայայտութեամբ: Զէի համարձակեր աւելին հարցնել: Աւելին ոճիրն է և բռնութեան պատմութիւնը:

Բերած որբերս ալ անմիջապէս արձանագրուեցան ու բոլորին ալ տրուեցաւ հայկական գտակ մը՝ որուն վրայ գետեղուած է չայ զրօշակը: Արիւնի և եղեռնի այդ վերապրոզները՝ այդ պզտիկ հոգիները անմահ ու հմայիչ ժպիտ մը կ'ունենան երբ զլուխնուն վրալ կը դնեն զրօշազարդ գտակը: Ո՛չ մէկ սիրտ կրնայ տոկալ անոնց տառապանքի արցունքներուն մէջէն ծիլ առնող այդ դիւթական և հրաշալի ժպիտը տեսնելով: Ես օրերով երազեցի, օրերով մը տածեցի, զգացի և ապրեցայ այդ ժպիտը, հալ նահատակ սերունդին սրբազան բեկորներուն ժպիտը: Անիկա վերապրոզներու հոգին էր որ կը զարթնուր տառապանքին վրայ ու արշալուսի մը պէս կուգար ծաթիլ...:

Կարգը եկաւ մեր անանուն որբուկին: Անիկա

իր գլխուն վրայ կը կրէր թրքական ծոպաւոր գըլ-
խարկ մը; Դողահար՝ հայկական գտակ մը մօտեցուցի
իրեն ու հարցուցի.

— Ո՞րն է գեղեցիկ, տե՛ս, ասիկա հայկական է,
անոր վրայ մեր դրօշակը կայ: Համբուրէ՝ տեսնեմ:
Ո՞ր մէկը կ'ուզես ունենալ:

Սեփ-սեւ աչուըները ինծի ուղղեց: Աշխարհ մը
քերթուած ու եղերերգութիւն կար այդ նայուածքին
մէջ: Անոր այդ ակնարկը կը խորհրդանշէր և՝ տա-
ռապանք և՝ զայրոյթ և՝ կամք և հաւատք և՝ հոգին
վերապրողներուն:

Զիօսեցաւ բնաւ: Զեռքէս՝ յանկարծ յափշտա-
կեց հայկական գտակը, համբուրեց անոր վրայի
հայ դրօշակը և սկսաւ արտասուել: Արցունքները
կաթիլ կաթիլ կախուեցան սեփ-սեւ թարթիչներէն:

Հոդ՝ Պաղտատի առաջնորդարանին մէջ՝ սենք
լոին ու մտածկոտ՝ յառեցանք այդ անանուն պղտիկ
որբուկին՝ որ անապատներէն եկած էր ինծի պէս
ու առաջին անգամը ըլլալով կ'ողջունէր Հայ դրօշակը:

Այլեւս ես բան մը չհարցուցի իրեն: Զհամար-
ձակեցայ: Բոլոր հարցնելիքներուս պատասխանը
առած էի արդէն: Միայն, անսահման խռովքով մը՝
առաջարկեցի այս որբուկը մկրտել և ես անոր կնքա-
հայրը պիտի ըլլայի:

Անապատի աւագներուն վրայ, Զախշախուած
նահատակ գանկերու մօտ, երկար տարիներով բուժ
մը նման ողբալս մոռցայ յանկարծ: Նոր կեանքի մը
կենսաղարար շունչը եկաւ ու բարձրացաւ ծքսկուր:


Աչքերս նոր օրերու երազին բացուեցան:

Որոշեցի շուտ մը անոր անունը դնել Վահագն
և ձօնել Անահիտի տաճարին: Վահագն Անահիտ-
եան՝ այդ որբուկը վաղը նոր Հայաստանի մէջ պիտի
մեծնայ մի՛շտ Հայ դրօշակը իր գտակին վրայ. և,
յետոյ, ապահովապէս պիտի նուիրուի Նեմեսիսի
տաճարին՝ որուն դռները լայնօրէն բացուած են և
կը սպասեն վերապրող հոգիններուն, վերապրող
սերունդին:

Ո՞վ Վահագն Անահիտեան, ո՞վ ցեղին արիւնին
և աւերակներուն մէջ սնած անբախտ տղա՛յ, դո՛ւն,
թերեւս Զէյթունցի մըն էիր. թերեւս Ծոփայ գա-
ւառէն և կամ մինչեւ հայկական բարձրաւանդակէն,
դո՛ւն, վաղը պիտի մեկնիս հոն՝ քու հայրենիքդ,
ուր ամպածրար, ծիւնապատ լեռներ շատ կան ուր
աւագներու անսահման միօրինակութիւն չկա՛յ եր-
բէք: Հո՞ն, ո՞վ իմ սանս, դո՛ւն պիտի վերազտնէս
հայրենի ծիւնդ՝ որուն այքան կարօտն ունիս այս
անապատներու հրայրեաց աւագներուն վրայ:

ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ





ՄԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՍԱՎԱՆ

ԿԱՆՑՆԻՆ ԱՆՈՒԲ

ԵՂՅՈՐՄ

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍԱՄԵԱՆԻՆ

Կ'անցնին անոնք շարունակ,
Կ'անցին՝ դերբուկ կածաններէն,
Ու անոնց վրայ ուղխօրէն,
Արեգակը կը ծորէն
Հալած ոսկի, վարդ, մեղեսիկ ու շողակ:
Կ'անցնին անոնք, ուս ուսի,
Գերիններուն պէս այն ապստամբ,
Որոնք հրապարակէն Տէլօսի,
Կամ ատտիկեան արծաթահոս հանքերէն,
Գահավիժօրէն,
Կը դառնային՝ նուաճուած:

Վըէժներու մոլուցքէն,
Դրօշակները ծըւատուած,
Կը կարմըրին,
Իմաստութեան առջեւ ապուշ
Օրէնքներուն մարդկային:
Կ'անցնին անոնք, հեւ ի հեւ,
Սուզով, ոճիրով թաթաղուն,

Խմելով շունչը թեթեւ,
Հարաւային հովերուն:
Ու մարգարէութիւնը, ցամքած,
Տէքարթներու, Ռուսօի, Հէկէլի,
Խնչպէս նաեւ գիտութիւնը լաւատես,
Պապէօֆներու, Տարթէներու,
Որոնց հոգին վիրաւորուեցաւ
Հոգիներուն մէջ ասոնց,
Կը քաշկըստուին, անյուսօրէն,
Բռնավար, համբ ջոկատներուն ետեւէն:

Կ'անցնին, կ'անցնին անոնք,
Ու քայլերուն տակ իրենց կորդ
Ճմլուելով դաշտերն ատոք
Կը կոշկոճուին, ու կը ճողփայ
Լոյծ աւիշը արգաւանդ
Հերկուած թա՛րմ գուղձերուն,
Ուր արեւը կը հեղհեղէ անոնց վրայ,
Հրահոսան երակներէն,
Բիւր ալիքներ ճաճանչներու:
Անոնց հաւա՛տքն է կործանած,
Գիտեն անոնք ամէ՛նքն ալ
Թէ դէմպետներն անայլայլ
Աշխարհակալ թագերուն,
Արիւնազանդ գէնքեր ըրին,
Կրօնքները բազմատար,
Թէ հայրենիքը պատրուակն է,
Որ եղեռնը կը ջամբէ,

Եւ թէ գեղեցիկ միտքերն ամբող?
Յանուեցան,
Ոսոգումով արիւնի,
Սերմանելու համար լո'կ,
Մահուան խաշխաշը թունաւոր:
Անոնց աչքին մէջ ահա՛,
Մահն իր թեւերն է ծրւարած,
Եւ մութին մէջ անոնց զանկին,
Հեծեծագին,
Մածնող խաւար մը կը միսայ,
Հմբոսառութեան ամէն ջահ:

Ու անոնք կը խուժեն,
Իրենց ուսին վրաւ իրենց զիակը կրելէն,
Մահապարտի պէս ծանրակիր,
Արդէն պարտուած՝
Դեռ կոխւի չսկսած:
Կը խուժեն Աթթիղալի,
Ճէնկիզ-խանի ու Թամէրլանի,
Եւ ոճրաւեղց Ներոններու
Ուկեփրփուր գահերուն շուրջ,
Եւ անոնց լիմար
Քրքիջներուն և հաճուքին համար,
Արածութեան, աւերներու,
Նոր հրդեհներ բռնկցնելու:



ՀԱՅ ՈՐՔԵՐՈՒ ԽՄՐԱԿԱՐ ՄԸ

ԳԻՇԵՐՈՒԽԱՆ ՀՄԱՅՔԸ

Ժայռի մը վրայ, որուն ստորոտը Եփրատի ալիք-
ները կը պսակէին, երգ մը կը հնչէր, երգ մը կու-
սական:

Ժայռերու վեհութիւնը, անպիղծ հոգիներու
կուսական գեղեցկութեան շատրուանն է, ուր ան-
հունացած աստղերու ոսկեհիւսերը կը կախւին և
մինչեւ գագաթը տենչացող ալիքներու փրփուրնե-
րը ձիւնաթիւր մարմին կ'զգենուն և ամէն զիշեր
—որովհետեւ գիշերները մեղկութեան, նողկանքի
հեգնանքն են—արձանացած կոյս մը, թրթուն ու
փլչող, մերկ մարմնով, անհունի երգը, անմերձենա-
լի սէրը կը յօրինէր:

«Ալիքներու փրփուրներէն մարմին առած, ոս-
կէ վարսեր մերկ ուսերու վրայ սփոած, ապառա-
ժի սէպ մերմութիւնը սիրեցի ու իմ սէրէս մահա-
սարսուռ գահավէժներ հիւսեցի:

«Ես կը հալիմ՝ արշալոյսի շողքին դիմաց,
կ'անրջանամ մարդոց կրքոտ աչքին առաջ, ա՛հ, իմ
սէրն թեւեր ունի անհունացող, ա՛հ իմ սէրս կրակ
մ'ունի անէացող:

«Մինչեւ լոյս սիրոյ ծովս կ'աստւածանայ, մին-
չեւ զիշեր սիրու գարունս կը ծաղկի, օ՛ հեռուն,

միշտ հեռումն բիւրեղ աչքերս սառած՝ սարսուռ ու
մահ կը մաղեմ շուրջս դատերացած:

«Գիշերներու մենութիւն ինձ ապաստան ընտ-
րեցի, աշխարհի քունը իմ սիրովս պսակեցի, երազ-
ներու հմայքը յայրատ կուրծքէս կը ծորի ու իմ
երգս, ա՛խ իմ երգս հեգնանքներով կ'օրօրի:

«Դիպւածակերտ կոյմն եմ ես ժայռերու, սէ-
րը կ'երգեմ, ա՛հ սէրը կ'երգեմ աստղերու: Ստրուկ
աշխարհի վիժւածն եմ ես, անհունութեան կարօ-
տակէզ:

«Ալիքներու փրփուրներէն մարմին առած, ոսկէ
վարսեր մերկ ուսերուս վրայ ձգած, ապառաժի սէպ
մերկութիւնը սիրեցի ու իմ սէրէս մահասարսուռ
գահավէժներ հիւսէցի:»

Գիշերւան հմայքն էր հոն թառած, երկնքի
աչքերը հոն յառած եւ ժայռի սեպացած կողին եփ-
րատը կը բաղխէր, կ'ուզէր սողալ մինչեւ զագաթը
և յուսարեկ գոռումով վար կը վազէր, անդունդնե-
րու զահավէժը կերտելով, զագաթին վրայ միայն իր
սարսափի հմայքը փրփուրներէ նկատելով:

Ահաւոր, լերկ ժայռին վրայ աստղերը իրենց
նզովքի բոցերը խուրձերով կը հիւսէին և ցասկոտ
ալիքները կատաղութեան փրփուրներով կը հրաշ-
կերտէին երգող հմայքը գիշերներու:

Սարսափի երգը հմայքն է գիշերւան, որուն
ականչ չկայ լսելու, աչքեր չկան տեսնելու և քունը
տիեզերական լուսոր, կ'ունկընդրէ աւա՛ղ մնջող
երազի մը յօրինւածքին մէջ:



ՀԱՅՈՒԹՎԱՆՆԵՐԸ



ՏՈՐ Ա. ԱՐԵՎԵԱՆ

10

ԿԱՂԱՆԴԻ ԻՐԻԿՈՒՆ

ԹԱԽԻԾՆԵՐՈՒԻ մէջ թաղուած հին օրերու իրիկուն,
Անբուժելի կարօտներովս՝ կը վերցեմ զքեզ այսօր:
Զիւնն երկինքէն շուշանի պէս անդորրութեամբ կը
թորայ,

Դեռ իմ ցեղիս արիւններէն և աւերէն չի կարմրած
հողին վրան,

Զիւնն աստղերէն և Աստուածէն՝ մարդարատի պէս կը
հեղեղի,

Եւ բարեացակամ՝ ու գուարթուն ու լուսաբոյր լու-
սնկան,

Երդիքներուն կամ սպիտակ բարտիներուն կատարէն,
Իր մեծափառ և մտերիմ ժպիտովին յուսալից՝
Ճոխակեացին և անպերծին լուսամուտէն՝ ներս կը
նայի . . . :

Մարդերը զեռ երջանի՛կ են . . . : Մարդերը զեռ Բնու-
թեանը բարիքին հետ՝

Մէկզմէկու նայուածքի մէջ՝ իւրաքանչիւրն իր զրախ-
տը կը տեսնէ . . . :

Նոր տարիի իրիկունն է: Ամէն երդիք իր խրախճան-
քի ժամն ունի,

Թոնիրին շուրջ, որուն վրայ այզիներուն մրգեղէն-
ները կը բուրեն,

Քասուն անձ՝ մէկ տան զաւակ՝ բոլորակի նստեր են:
Ամէն հոգի իր առջեւն ցնծութեամբ մը կ'սկսի,

Իր արծաթեայ աշտանակին կապոյտ ճրագը վառել,
Որովհետեւ այդ պահուն, երազներու ծաղկեպսակ
ճամբաներէն,

Յաւերժահարսը կաթնամարմին, մերկ ոտքերով
Յոյսը ձեռքին՝ կը մօտենայ:

Ու մեծ մայրը կ'սկսի տնեցիներն իրենց տնովն օրհ-
նելու:

— «Խաղաղութի՛ւն մեր այս տարուայ մեռեալին. խա-
ղաղութի՛ւն ձեր բոլորին,

Խաղաղութի՛ւն աշխարհներու անգութներուն և ձեր
սիրտը ձեզ ապաւէն»:

Յետոյ ոտքի՝ մատղաշ կոյսերն ու հարսները համ-
բուրելով անոնց կ'ըսէ.

— Վաղն առաւօտ՝ արեւծագին՝ կուժն ուսերուդ ջրի
գացէք,

Մէն մի տարի իր առաջին արեւին հետ՝ իր բարիքը
կը բերէ,

Որպէս զի ձեր օրերը ջրին նման երկար ըլլան եւ
արեւին պէս պայծառ.

Վաղն առաւօտ՝ մթնշաղին՝ այգուն երգն երգելով՝
Զրի գացէք: Նոր տարիին, աղբիւրներէն, ակնիթարթ

մը՝ ոսկի է որ կը վազէ. . . . :

Բայց այս օրերն ու երազները մոխրացնող չարիք-
ներէն ի վեր,

Զիւնն երկինքէն և աստղերէն և Աստուածէն,
Գերեզմանին քարերուն պէս եղերական, վար կը

թափի

Եւ լուսնկին մահիկը մահուան մանգաղին նամն՝

Իրաքն իր գէմքն արիւններուն մէջ տեսնելէն զար-
հուրած;

Կարծես թէ իր մեղքին համար ամպերուն մէջ կը
դողդզայ . . . :

Սեւ կաղանդի իրիկունով տնեցիներ՝ սանիքին տակ
այս պահուս,

Դագաղի մը վրայ հակող սպակիրներ են բոլորն ալ,
Երգող չի՛ կայ: Ժապիս չի՛ կայ: Համբոյր չի՛ կայ:
Օրհնութիւնները մարած են:

Հարսին յոյսը մահացեր է եւ աղջիկներն աղիողորմ
կամ գեղանի,

Անկարելի և անստոյդ սրտերու է որ կը մտածեն. . . .
Խեղճ ճրագ մը թռնիրին վրայ, մանկան մը պէս կը
մեռնի . . . :

Եւ մեծ մօրը հեծեծանքէն ամբողջ սերունդը կը սկսի
լալ . . . :

Հովը դուրսը անհնարին մորմօքններով կը շառաչէ,
Մեռեալներու կարաւաններ կարծես կուզան շարի
շար,

Յիշատակի մը համար, ամէն մէկն իր տնակին զոց
դռնակը ծեծելու . . . :

Յուսահատ մը, ափ մը մոխիր ծունկերուն տակ, դէպի
երկինք նայելէն,

Իր բացակայ մերձաւորին մտածելով՝ դեռ կ'սկսի
աղօթել . . . :

Մինչ՝ պատմութեան աղբիւրներն աւերակին տակ կը
կոծեն . . .

Եւ աւանդութեան ոսկիին տեղ՝ մարդերուն դէմ՝
միայն անէ՛ծք կը հոսի:



ԱՐՈՍ ԵԱՐՑԱՆՑԱՆ
(Սիսմաններ)